

1412

84
F-36

卷之三

卷之三

卷之三

卷之三

卷之三

卷之三

卷之三

卷之三

卷之三

卷之三

卷之三

John

1854

2003

Приходит 25^{го} Февраля в 11
До приезда сюда из Твери
Приходит из Калуги 15^{го} Февраля
Министръ по иногородн.
всюду виноватъ въ забыван
и въ ошибкахъ сънятъ


В. П. 1. 1861. 2. Февраля

Приходитъ 25^{го} Февраля
Приходитъ 25^{го} Февраля
изъ Калуги 15^{го} Февраля



Ч. 1.

32



Նոյն վայրկեանին Հրացանով զինեալ երկու մարդ
երեւան կ'ելլեն:

Եթ. 12.

ԷՍՏԻ ՓԱՎՏՈՒՐՆԻ

ԵՒ

ՉԱՐ ԹԻՇԱՑԱ

ԳԼՈՒԽ Ը.

Ֆոխտօլէնին աղայում իւնը,
և ծնողացը վրայ ունեցած սէրը:

Ձերթառնեաթի Ծիսթիւրկ գիւր
զին մէջ Նիկողայոս Վէրնէր անունով
բարի գիւղացի մը կար, որ Մարդարիւ
տա անուն կնիկ մը ունէր, Ասոնք երւ
կու շինականներ եին խիստ աղքատ,
միայն իրենց օրական աշխատութեամ
բը ապրելով, բայց վերջին տասիժանի
պարկեշտ մարդիկ, և իրենց կրօնքին
ու առաքինութեան բարի սկզբանցը
մէջ կրդաստիարակէին Աստուծոյ պար-
գեւած իրենց մէկ հատիկ ֆոխտօլէն


32

անունով մանչ զաւակը . որ իրենց բուլը միսիթարութիւնը եղած էր իւր շընորհալի վարքովն ու բարեսրտութեամբը :

Թժեպէտեւ Փոխաօլէն շատ պրզտիկ էր , բայց տանը պիտոյիցը համար ծնողացը օդնութեան հասնելու ամեն հնարաւոր միջոցները կը փնտռուէր . Եւ ելքոր Նիկողայոս և իր կինը հարուստ երկրագործներու համար կ'աշխատէին , իրենց զաւակն ալ զուարձութիւն և բարեբաղդութիւն մը կը համարէր իրեն անտառը երթալու չոր փայտ և ճիւղեր ժողուելու , որոնցմէ խուրծ կապելով տնակը կը բերէր . երբեմն այնչափ խուրծ կը բեռցընէր ուսին վրայ , որուն ծանրութեանը տակը հոգին բերանը կուգար . և արխւնքը տինք կը մաներ իրենց բնակարանը հասած ժամանակը :

— Փոխաօլէն , կ'ըսէր մայրը անոր , ատ բերած բեռերդ շատ ծանը են , չեմուզեր որ ասանկ հսդնիս .

— Մարիկ , կը պատասխանէր աղան , պէտք է որ ես ալ ձեզի նման աշխատիմ . (Օրէ օր խուրծերս մշյմէկ քիչ կը մեծցրնեմ . որովհետեւ անանկով



12852-57

կ'ուժովնամ, և իրաւցընէ զանոնք բերելու համար քիչ մը նեղութիւն կը քաշեմ, բայց անանկով նեղութեան դիմանալ կը սորվիմ։ Հօրս անոնցմեշատ խոշորները բերելը տեսեր եմ։ Ենոր երեսէն ալ կաթիլ կաթիլ քըրտինք կը վաղէր և ամենեւին չէր տըրտընջար, Երբոր դուք երկուքնիդ ալ արեւին կիզանող տաքութեան դիմացը վարուցանի կ'աշխատիք, ան ատենը ես գիտեմ դուք ի՞նչ կը քաշէք։ Թէ որ գիտնայիր, մարիկ, թէ ես այն վայրկեաններուն որչափ կը ցաւիմ ձեզի պէս երթալ վարուցան ընելու հասակիս մէջ չուղարկուս համար, և ետքն ալ հօրս պէս կալը ցորեն ծեծելու կ'երթայի, իրեն հետ երբեմն երկիրը կը հերկէի, երբեմն ծառեր կը կարէի, կամ անտառին մէջ վայտ կը կոտրէի։ Ո՞հ, ո՞րչափ աղէկ կ'ըլլար թէ որ հիմակուց մեծ ըլլայի։

Մարդարիտա տղուն այս խօսքերը լոելով, զանիկայ կը գրկէր ու կը պատնէք. և իր մայրական սիրտը ուրախութեամբ կը լենար. վասն զի կը խորհէր, թէ այս տղան առ մատածմունքներով անանկաշխատասէր երկրագործ մը պիտի ըլլայ

որ ո՞չ Աստուծոյ և ո՞չ ալ մարդկանց
 առջեւը իր երեսը սեւ չի պիտի հա-
 նե, ինչու որ աշխատասէր մարդը պար-
 կեշտ կ'ըլլայ, և մէկուն գէշութիւն
 ընելու չաշխատիր. և հինուց ՚ի վեր
 խօսք մը կայ, և ան ալ անժխտելի ճրշ-
 մարտութիւն մըն է, թէ՝ «Դատար-
 կասիրութիւնը ամեն մոլութեանց մայ-
 րն է» . Ծակեւ դատարկասիրութիւ-
 նը՝ ինքպինքը այս գարշելի մոլութեան
 տուող մարդոց հաճելի կ'ըլլայ, այսու
 ամենայնիւ աշխատութիւնն ալ աւելի
 շատ սիրելի է ախորժանք անոր անձ-
 նատուր եղող մարդոց . այո՛ . չափա-
 զանց ուրախութիւն կ'զգայ մարդ իր
 ըրած աշխատութեան առաջ երթալը
 տեսնալով . Արուեստաւորը կ'զմայլի
 իր լոմացուցած գործքին վրայ . ինչպէս
 որ երկրագործը հերկած ու սերմանած
 արտին վրայ : Եղյնպէս Ձոխտոլէն ալ
 կ'զմայլէր տուն բերած խուրձերուն
 վրայ . Որչափ որ աւելի ծանրութիւն
 տային ճամբան, այնչափ աւելի կը բերկ-
 ըէր զանոնք փայտանոցը տեղաւորելու
 գայած ժամանակը, «Որչափ մեղի պի-
 տի օգտակար ըլլան ասոնք այս ձմեռ,
 կ'ըսէր ինքնիրեն, երբոր իրենց շառաւ

Հող (կիաթլայան) բոցը մեղ և անակնիս
տաքցընէ, և մենք ալ կարող ըլլանք
տաքուկ տաքուկ քնանալ»:

Ջոխտոլէն արի մատակարառ մըն
էր, և իր ծնողը ասանկով գոհ ընեւ
լուն համար մեծ ուրախութիւն կ'ըզւ
գար: Դիւղին մէջ ամեն մարդ կ'զմայ-
էր անոր սիրուն բնաւորութեանը վր-
րայ: Հայրերն ու մայրերն իրենց տղու-
ցը կը պատուիրէին որ անոր օրինակին
հետեւին, և ամեն մարդ անիկայ Շ.Ա.Բ.Ի.
ԳՈՒԴՏՈՒԼԵՆ կ'անուանէր:

Գ Լ Ո Ւ Խ Բ .

Անտառին մէջ պատահած դիսպռածը:

(Օր մը Ջոխտոլէն անտառին մէջ
շատ ոստեր ժողված՝ իր տանելլք ծա-
նըր խուրձին վրայ նայելով կ'ուրախա-
նար: Անտառէն դուրս ելլալէն առաջ
բաց տեղ մը բլուրի ստորոտը նստաւ,
ուր բիւրեղի (պիլոր) պէս յստակ

աղքիւրակ մը կար . և հօն աննման աւ
 խորժակաւ կտոր մը սեւ հաց կերաւ ,
 որ մայրը իրեն տուեր էր . քանի մը
 վայրի ելակ (չլէք) ալ՝ որ ասդիէն
 անդիէն ժողվեր էր , իր աղքատիկ կեւ
 րակուրէն ետեւ կերաւ : Թոխոլէն
 ինքզինքը չտիազանց երջանիկ կը սեւ
 պէր ուտելու աղէկ տան հաց՝ խմելու
 յստակ , զովարար և պատուական ջուր ,
 և ուտելու քանի մը պտուղ ունեւ
 նալուն համար . որովհետեւ գիտէր , որ
 երկրիս վրայ շատ մարդիկներ կան , որ
 ո՛չ ուտելու հաց ունին և ո՛չ խմելու
 ջուր . ուստի բոլորով սրտիւ շնորհաւ
 կալ կ'ոլլար Աստուծոյ : Քանի որ շատ
 մարդիկ կան , որոնք քաղցրահամ կեւ
 րակուրներ կ'ուտեն և պատուական
 դինիներ կը խմեն և Ամենակարողին աւ
 մենափոքը շնորհակալութիւն մը ընել
 մաքերնուն անդամ չեն անցրներ , որ
 իրենց այնչափ մեծ բարիքներ կը շնորհէ : Թոխոլէն իր դիմացը տարած
 ուած կանանչեղէն գեղեցիկ օթոցին
 (խալի) վրայ նայելով կ'զմայլէր . և ան
 տարակոյս էր որ ամենեւին մէկ Սուլ
 թան մը երբէք կարող չէ եղած մեւ
 տաքսէ բարձերու վրայ աւելի փափէ

կութեամբ նստիլ, որչափ որ ինք մաս
մուռապատ բըռակի մը վրայ . թոշուն
ներուն երգը իր բոլորաիքը գանուած
տերեւախիտ ծառերուն վրայէն զմնյլելի
ներդաշնակութիւն մը ձեւացընելով
իւր հոս տեղ ընդունած զուարձու-
թիւնը կ'եմելցընէր .

Այս միջոցին մէկ ուրիշ դէպք մը
իր ուշադրութիւնը գրաւեց, գեղեց
իկ պղտի այծեամ (եապան քէչիսի)
մը իր բըռակին վրայէն ցատկուտելով
վար իջաւ, աղբիւրակէն ծարաւը ան-
ցընելու համար . և անոր մայրը այծ մըն
ալ եկաւ քանի մը քայլ հեռուէն նոյն
պէս ջուր խմելու համար .

Ժոխովէն այս առաջին անգամն
էր, որ այս վայրի կենդանիները տե-
սաւ, որոնցմէ ամենեւին չի վախցաւ .
որովհետեւ զանոնք նկատելով կը հաս-
կընար, թէ անոնք գիշատիչ գազան մը
չեն կընար ըլլաւ . չէր համարձակեր
շունչ առնել վախնալով, որ զանոնք
կ'արգիլէ թուփերուն բոլորաիքը եղած
մատաղ բոյսերը ուտելէ, և կ'զմնյլէր
պղտի այծեամին չափազանց երագու-
թեամբ առանց իր մօրմէն շատ հե-
ռանալու ասդին անդին ցատկուտելուն

վրայ . և կը տեսնէր որ մայրն ալ իր
կողմէն դանիկայ աչքին առջեւէն չ
կորսնցընէլու համար մեծ ուշադրու-
թիւն կ'ընէր :

Յանկարծ հրացան մը պարպուե-
ցաւ քիչ մը հեռուէն , և պղտի ֆր-
ոխոլէնը գլխէն մինչեւ ուսքը դողա-
լով փախէն աչքերը գոցեց . . . : ի՞նչ
տեսնէ աչքերը բացած ատենը . այծ-
եամին խեղճ մայրը գետինը փոռուած՝
մահուան ցնցիւններու մէջ կը տանջը-
ւէր , և իր ձագն ալ անոր քովը փա-
զած ցաւալին ձայներ կը հանէր . . .
Եոյն փայրիեանին հրացանով զինեալ-
երկու մարդ երեւան կ'ելլէն :

“ Աղէկ նշան առեր եմ ” , ըստ
երկուքն մէկը :

— “ Ես ալ հիմա կը լոմնցունեմ ” ,
ըստ միւսն ալ :

Ֆրիտոլէնը կը տեսնեն , քստմնելի
նայուածք մը կը ձգեն անոր փսաց , և
շուտով կը փախչին՝ իրենց մեռցուցած
կենդանին ալ հետ տանելով :

Այծեամը այս մարդիկները տեսնե-
լուն պէս , թուփի մը մէջ մտեր պահ-
ուըտեր եր . պղտի գեղջուկը կամաց
մը քովը գնաց , և կենդանին ալ թող

տուաւ որ վինքը բռնէ , որպէս թէ կը գուշակէր որ ասիկա իրեն գէշութիւն մը չի պիտի ընէ . Թոփտօլէն եկեր իր խուրձին քովը նստեր էր , և այծեամը իր սրունդներուն մէջ տեղը առած կը շոյէր . և իր հացէն կուտար անոր , “ կե՛ր , իմ խեղճ ձագուկս ” , կ'ըսէր անոր . “ այն չարագործները մայրդ մեռ ոռոցին , ախտ՝ որչափ քեզ կը մեղքընամ , չեմ համարձակիր քեզ տուն տանելու . ինչու որ իրաւունք չունիմ , վասն զի թէ որ անանկ չըլար նէ քեզի շատ խնամք կը տանէի . Քեզ անտառին պահապանին կը տանիմ հիմա , և իրեն կ'աղաչեմ , որ քեզի գէշութիւն մը չընէ ” :

Այս խօսքերը աւարտելուն պէս պահապանն ալ իր քովը եկաւ , ըստում հրացանին պարապուիլը լսեր էր . “ Պարոն Մօսիս , ըստ տղան , ես չեի որսորդութիւն ընողը , թէեւ այս պղափ կենդանին իմ բազուկներուս մէջ կը տեսնես , որսի գողեր էին առոր մայրը մեռցընողները . որն որ իրենց հետ առին վախան ” :

— Անոնք տեսա՞ր :

— Այսո՛ . երկու հոգի էին , մէկը

Երիտասարդ, և մէկալն ալքիչ մը տաւ
թիքը առած, որ խիտ մօրուք մը ու
նէր. ու վրաս զարհուրելի սեւ աչք մը
տնկեց: — Անանք տեսնելու ըլլաս նէ
կընա՞ս ճանչնալ: — Ո՞հ. ասոր խօսք չի
կայ. անոնք զիս անանկ վախցուցին, որ
դէմքերնին երկար ժամանակ մաքէս չի
պիտի ելլէ:

— Այսքանը բաւական է, այս պըզ
տի այծեամը առ տա՛ր, ու հօրդ ըսէ
որ ասիկայ ես քեզի տուի հիմակուհիւ
մա՞քիչ մը կաթ զանիկա սնուցանելու
համար կը բաւէ. ատենէ մը ետեւ քաւ
նի մը ափի խոտ կուտաս. ասանկով կը ըս
նաս դուն զանիկա ծառայական կենա
դանիի մը պէս ընտանեցընել:

Վորիտոլէն Մօռիսէն շնորհակալ եւ
զաւ, և տուն դարձաւ իր կրկին խուրա
ձին համար շատ ուրախացած. որուն
մէկը գլխուն վրայ կը տանէր, և միւսն
ալ այսինքն այծեամը իր թեւերուն
մէջ. Մայրը շատ անհանգիստ եղաւ
այս պզոի կենդանին հետը բերելը տեսա
նելով. և ան ատենը սիրար հանդարա
տեցաւ, երբոր Վորիտոլէն պատմեց
անոր այս այծեամին իր ձեռքն անցնեւ
լու պարագաները: «Ո՞հ, մարիկ, ըս-

սաւ տղան , ամենեւին չեմ մոռնար
բացարձակ առաքինութեան սկզբունքը
ները , որ շարունակ ձեզմէ կը սորվիմ .
և անոր գործադրութիւնը ամենեւին
մեր մաքէն չելլելու համար , նոյն իսկ
առաքինութիւնը հոս արծանադրուած
չէ՞ արդեօք :

Արդարեւ տնակին ամենէն յայտնի
մէկ տեղը քառակուսի շրջանակ մը
կախուած էր . վրան ձեռքով երեք ա-
ռածներ գրուած , զորոնք Նիկողայոս
իր հօրմէն սորվեր էր : Այս առածնե-
րը՝ որ սուբբ Գրքէն հանուած էին
հետեւեալներն էին :

— « Վախցիր Աստուծմէ , և իր
պատուիրանքները պահէ :

— » Արիութեամբ աշխատէ . գոր-
ծաւորինքունը անուշե հանդարտ է :

— » Առաքինի եղիր , առաքինու-
թեան համբաւ մը՝ ճոխ հարստութիւն-
ներէ նախամեծար է :

« Տղա՛ս , ըստ Արդարիոտա ,
կ'զմայլիմ ամեն անդամ , որ գուն ա-
ռիթ կ'ունենաս ինձի ցուցընելու որ
աս տախտակին վրայի խօսքերը քու յիշ-
շողութեանդ մէջ աղէկ տպաւորուած
են :

Գ Ե Ր Ե Խ Ե Վ

Ներկողացոսին պատահած դժբաղդութիւն մը

Ժուխտօլէն իւելքը միտքը իր պըզ
տիկ այծեամին տուեր էր, և ամեն
առառու նախաճաշիկի Համար մօրք իւ-
րեն տուած պնակ մը կաթէն անսահ-
ման ուրախութեամբ մը կը զրկուէր,
վախնալով որ իւր ձեռնատունը բոլոր
օրը ծոմ չի մնայ. քիչ քիչ զանիկա սոր-
վեցուց իր ժողված խոտերը ուտելու
և ետքը անոր տուած Հացը կը ծելու .
անակին քովի խուցին մէկ անկիւնը ա-
նոր Համար յատկապէս յարդէ (սաման)՝
աղէկ անկողին մը շինած էր Ճիշդ իր
պառկած անկողնոյն դիմացը, անանկ
որ առառուանց արթննալուն պէս՝ ան-
միջապէս զանիկա կը տեսնէր, և իրի-
կուններն ալ քիչ մը զանիկա չի շոյած.
չէր պառկեր, կենդանին ալ իր կողմա-
նէ աննման սիրով մը պատասխանեց
այսախի բարերարութեանց . ամենա

հաւատարիմ շան մը պէս ամեն տեղ
իւր պղտի տիրոջը ետեւէն կ'երթար .
դաշտերուն մէջ կարծես թէ անոր հետ
վազելու փորձ կը փորձէր . և ցատկը-
տելով զանիկայ կը զուարձացընէր .
Վերջապէս այս կենդանին Փոխարքէ-
նը այնչափ կը բերկրեցընէր , որ հա-
րուստ երկրագործի մը տղան զանիկա
ծախու առնելու առաջարկութիւն ը-
նելով , Փոխարքէն անոր պատասխա-
նեց . “Դուն ինձի ոխտալէմը (իբր 5
ֆուանք) պակաս չես կրնար տալ . ըստ
որում այս կենդանեաց սովորաբար գի-
նը ատ է . բայց գիտցած ըլլաս , որ
մինչեւ ոսկի քառօլէն մըն ալ (իբր 24
ֆուանք) տալու ըլլաս նէ՝ այս կենդա-
նին չեմ ծախեր ո :

(Օրին մէկը երբոր Նիկողայոս ան-
տառին մէջ փայտ կոտրելու զբաղած
էր , և ուրիշ փայտահատներն ալ քիչ
մը հեռու հին ծառեր կը կառէին . այս
ծառերուն մէկը փայտահատներուն
կարծածէն աւելի շուտավ վար ինկաւ .
անանկ որ Նիկողայոս փախչելու ժա-
մանակը ծառին ճիւղերէն իր ծախթե-
ը չարաչար վերաւորեցաւ :

Դործաւորներուն ճգած սուկումի-



աղաղակէն, Փոխտօլէն՝ որ մօտ տեղ
մը չոր փայտ ժողուելու կ'զբաղէր,
վաղեց եկաւ, և երբոր հօրը գլխուն
եկած դժբաղդութիւնը տեսաւ ինչ
չափաղանց ցաւ զգալը կրնայ հասկրց-
ուիլ: Եիկողայուին աղդը (դալչա) և
սրունգը սաստիկ ճմիւած ըլլալուն չի
կրնալով քալել, իր ընկերները ծառի
ճիւղերէ պատգարակ (թէճկէրէ) մը
շինեցին և իր բնակարանը տարին.
ըստ որում Եիկողայոս այնչափ սիր-
ուած ու յարդուած էր, որ ամեն
մարդ անոր ցաւակից կ'ըլլար, իբրեւ
թէ իրենց աղդականն էր, խեղճ Փո-
խտօլէն պատգարակին քովէն կը քա-
լէր, հեղեղի պէս արցունիք թափելով.
և իր պզափ այծեամը, որ սովորաբար
այնչափ եռանդու ու կայտառ էր, իր
յարմիաշարժ ընթացքով կը ցուցընէր
թէ իր պզափ տիրոջը ցաւակից կ'ըլլար:

ի՞նչ խորունկ կոկիծ ունեցաւ ա-
ռաքինի Արդարիտան երբոր իր բոլո-
րով սրտիւ սիրած էրկանը ասանկ ար-
խուը վիճակի մը մէջ դալը տեսաւ.
Փութով տղան իրկեց մօտակայ գեղը
բնակող բժիշկը կանչելու: Այս մար-
դը ամենեւին չի ծածկեց թէ վէրը

ծանը էր : սակայն խօսք տուաւ որ կը
բժըշկէ : Այսու ամենայնիւ իր բրած
դարմանները յուսացածին չափ օգուտ
չունեցան . վասն զի օր մը իմացուց
թէ հաւանականաբար անպատճառ թե~
ւը կարել պիտի պէտք ըլլայ : Աս աղ~
դարաբութեան վրայ Մարգարիտայու~
սահատեցաւ , և պէտք եղաւ որ հի~
ւանդը իր կողմէն գտնէ իր միսիթա~
րութիւնները . զորոնք սուրբ Գրքէն
քաղեց Յօբին հետ կրկնելով :

“Տէրը ինձի առողջութիւն տուեր
էր , Տէրը ինձի նեղութիւն կը խրկէ .
ինչ որ գլխուս եկաւ նէ՝ անոր կամքու
վը եկաւ , Տէրոջը կամքը օրհնեալ ըւ~
լայ ” :

Մակայն Մարգարիտա մերձակայ
քաղաքը վաղեց , գաւառին մէջ իր
վարպետութեամբը անուանի եղած վե~
րաբուժէն (Ճէրահ) օգնութիւն ուզե~
լու համար . գիրազդաբար այս մարդը
որչափ որ տաղանդ ունէր նէ՝ այնչափ
ալ ագահ էր . ուսաի յարմար չի գա~
տեց տեղէն շարժիլ երթալ օրը վաս~
արկող օրը ուստող աղքատ գործաւոր
մը տեսնելու համար , որն որ շատ ըս~
տակ չուներ իրեն տալու , այլ արհա~

մարհանօք քանի մը բոյսերու անուն
տուաւ գեղացուհւոյն և դռնէն դուրս
ըրաւ . « Տէր Աստուած , ըսաւ կինը՝
յուսահատած և բոլոր ճամբան լա-
լով , այս վայրկեանին կը հասկընամթէ
ազքատները ո՞րչափի թշուառ են » .

— Աիրելի ամուսինս , ըսաւ անոր Նիկո-
լայոս . երբոր անոր լալը տեսաւ և բժիշ-
կին գալ չուզելը իմացաւ . ասոր համար
չի յուսահատինք , շատ անգամ Աստ-
ուած մեզ խրատելու համար դլխու-
նուս նեղութիւններ կը խրկէ . բայց ոչ
թէ մեզ կորսընցընելու համար . Նա-
խախնամութեանը դէմ տրտնջալէ ըզ-
դուշանանք , և իր անհատնում ողոր-
մութեանը ապաւինինք , մտքերնիս ըլ-
լայ թէ առանց Աստուծոյ հրամանին
աշխարհիս մէջ ամենեւին բան մը չի
կայ , որուն Աստուած դարման մը չի
կրնայ ընել , ուստի պարտաւոր եմին-
քը զինքս Անոր յանձնելին . չիպուած
ոյ պատահի , թէ որ ինծի նեղութիւն
տայ՝ անոր դիմանալու ուժ ալ կու-
տայ , ուստի պէտք է որ շնորհակալ
ըլքամ Անոր , որ իմ ուժս չի կորսըն-
ցուց » .

— Աիրելի մարիկ , ըսաւ Թոխո-

լէն . Հայրս շատ իրաւունք ունի իւր
ցաւը համբերութեամբ տանելու , ա-
նո՞ր ըսած վսեմ խօսքերուն վրայ կ'զմայ-
լիմ , զորոնք մեր սուրբ հաւատքը իրեն
կ'ազդէ . Երթանք շուտ մը բժիշկին ը-
սած բոյսերը ժողուենք . Թերես ա-
նոնք կարող են հօրս խոցերը բժշկե-
լու .

Այս արդարիտու բարի տղեկը գըր-
կեց պատաւ և անոր հետ շուտով ճամ-
բայ ելաւ .

ԳԼՈՒԽ Գ .

Անակնկալ օդնութիւն :

Ջորիտոլէն իւր մօրը հետ անտա-
ռին մէջ բժշկական բոյսերը վնտուելու
դացած ատենը՝ ամենեւին չի մոռցաւ
իւր պղտիկ այծեամն ալ հետը առ-
նելու . Խեղձ կենդանին այն ցաւալի
արկածին պատահելէն ՚ի վեր ո՛չ տր-
նակէն և ո՛չ իւր պղտի տիրոջմէն
կը զատուէր , և անոր արամութիւնք

առեսնելով խաղալ չէր ուզեր, և կարծես թէ անոր ցաւակից կ'ըլլար. Հետեւ առաքար Հիմա անտառը պարտելու երթաղին մեծ զուարձութիւն տուաւիրեն, անանկոր չէր ուզեր անկէ դուրս ելել. Արդէն Թոփալէն և իր մայրը Ճամբայ ելեր էին բնակարան դառնաւու, և շատ ալ հեռու չէին անկէ. բայց այծեամբ դեռ առաջին թուփին բոլորակը խոտ կ'ուտէր, Բիչ մնաց որ այս յապաղումը սուղի պիտի նստէր անխոհեմ կենդանւոյն. Հրացան մը պարպուեցաւ իր վրայ, և խիստ բարեբաղդաբար իրեն չփդպաւ, իւր արագընթացութեամբը որսորդին առջևէն անյայտ եղաւ, որն որ արդէն իւր Հրացանը նորէն լեցընելու վրայ էր,

Այս անգամ որսի գողեր չէին այծեամբ զարնել ուզողները, այլ անտառին միւս կողմը եղած բերդին տէրը Փեճքանսդէյնի Սեպուհին աղան պըզտի Փրէտէրիկոսն էր, որուն հայրը այն կողմուրը պարտելու եկեր էր իւր աներձադին Հետ, որ կայսերական անձնամահ զօրաց Հրամանատար էր. և անտառի պահապան Մոփիսն ալ Հե-

տերնին էր : Այս վերջինը հրացանին
ձայնը լսելով վազեց եկաւ , և շատ
ուրախացաւ ֆրետէրիկոսինքարեքաղը
դաբար աղէկ նշան չի կրնալ առնե-
լուն համար , և պղտիկ այծեամինդէպ-
քը անոր պատմեց : Պղտի որսորդը
հօրը աղաչեց , որ այս աղքատներուն
տնակը երթալու հրաման տայ իրեն-
ան ալտուաւ ըսելով թէ ինքն ալ պի-
տի գայ : Ֆրետէրիկոս շատ զարմացաւ
այծեամին այն աստիճան ընտանութեա-
նը վրայ , որ մինչև անգամ սկըսաւ զին-
քը գգուելու տուած հացը կրծել . Փր-
ոխովէնին առաջարկեց որ կենդանինի-
րեն ծախէ , և քսակէն երկու ոսկի
+առօլին հանեց ու անոր տուաւ : “ Այ-
ծեամին ձեզի ըլլայ , ” ըսաւ պղտի գե-
ղացին , մտածելով որ այս ոսկիով քա-
ղաքին բժիշկը կրնայ համովել գալ
իւր հայրը տեսնելու համար :

Այս սակարկութիւնը (վազարլք)
հաղիւ լըմիցեր էր , երբ Փեքանըս-
դէնի Սեպուհը Հրամանատարին հետ
տնակէն ներս մտաւ : Հրամանատարը
հիւանդը տեսնելուն պէս աղաղակեց
“ Սի՞րելիդ իմ Սիկողայոս . մի թէ քե՞զ
կը տեսնեմ , այս ի՞նչ ուրախութիւն է

ինծի համար ո . և պատմեց Սեպուհին
 թէ ի՞նչպէս ատենօք օր մը Նիկողայոս՝ իր
 կեանքը աղատեր էր , երբոր երկու ա-
 ւազակ մեծ ճամբուն մէջ իր վրայ յար-
 ձակեցան . « Ստուգիւ , սիրելիս . ը-
 սաւ Հրամանատարը Նիկողայոսին , չեմ
 դիտեր թէ առանց քեզի ի՞նչպէս այն
 վտանգաւոր վայրկեանէն աղատէի պի-
 տի . թողութիւն ըրէք ձեր անունը
 արձանագրելէս ետքը ձեզ մոռ-
 նալուս համար , երիտասարդ էի , և
 գրեթէ ան արկածէն անմիջապէս ետ-
 քըն ալ զինուորական ծառայութեան
 մտայ , և այս կողմերէն ալ հեռացած
 գտնուեցայ . բայց Աստուած զիս
 նորէն ձեր քովը բերաւ , անանկ վայր-
 կեանի մը մէջ , որն 'որ շատ սիրելի է
 ինծի , ըստ որում կարգը իմն է ձեզ
 օգնութեան հասնելու , վաղուընէ սկը-
 սեալ բերդին բժիշկը ձեզ տեսնելու
 պիտի գայ . և ամենեին բանի մը պա-
 կասութիւն չի պիտի քաշէք , դուն
 իմ կեանքս աղատեր ես , ես ալ ձե-
 րինը պահպանելու պիտի ջանամ . »
 « Ես մեր նմաններուն օգնելու հա-
 մար Աստուածմէ ամեն մարդու վրայ
 դրուած պարտքը կատարեցի , պա-

տասխանեց Նիկողայոս, բայց այս վայրը
կեանին կ'իմանամ Երկնային նախախա-
նամութեան զօրութիւնը. Տէրը ը-
սած է ո:

« Չեր նմաններուն օդնեցէք, և
թէ որ դուք դժբաղդութեան մէջ իս-
նաք՝ ես ձեզի օդնութեան պիտի գամո,

Մարդարիտա ապշեցաւ և սիրար
փղձկեցաւ, և Փռիտոլէն ալ կ'ու-
զէր որ առած երկու ոսկիները Փրե-
տէրիկոսին ետ տայ, « Աի՛րելիս, ըսաւ
անոր սեպուհը, պահէ ատոնք իբրև
յիշատակ մը. բայց մեզի տուր քու-
գեղեցիկ այծեամղ, որ մեր այս տեղ
գալուն պատճառ եղաւ, անիկայ մեր
քովը աղէկ կը պահուի, դուն հոգ
մ'ընէր : »

Փրետէրիկոս երթալու ատենը վուշ
տեղը կը կանչէր այծեամը. բայց կեն-
դանին տեղէն չէր շարժեր. և իր պըղ-
տի տիրոջը նայելով կարծես թէ « չէ,
չէ. զիս սնուցանողէն զատուիլ չեմ
ուզեր ես ո ըսել կ'ուզէր անոր, « Տը-
ղա՛ս, պատասխանեց Նիկողայոս, այս
պարոններուն հետ ուղեկից եղիր մին-
չեւ իրենց բնակարանը, ինչու որ քու
պզտի ձեռնասունդ առանց դժուարու-

թեան տանելու միակ միջոցն է ո :

« Եատ աղէկ ըսիք , ըսաւ Հրամանատարը . այս գիշեր Փոխոլէնը բերդը կը պահենիք , և վաղը վիրաբուժին հետ ես կ'առնեմ կը բերեմ » :

Գեղացի մանկան անուշութիւնը , հեղութիւնը , ազնուաբարոյութիւնը , քաղաքավարութիւնը Փէնքանսդէյնի տմուանոյն անանկ հաճելի եղաւ , որիւր հօրը և էրկանը աղաչեց զանիկա բերդը պահելու . որպէս զի իւր աղին հետ ընկեր ըլլայ . ըստ որում երկուքն ալ մէկ տարիք էին :

Այս խորհուրդը Սեպուհին հաճելի եղաւ , բայց առաւել եւս Հրարտանատարին , որ միտքը դրած էր Նիկողայոսին և անոր ընտանեացը աղէկութիւն ընկը :

Հետեւեալ օրը , երբոր Ճամբայ եւ լելու պատրաստութիւն կ'ըլլար՝ ֆըրոխոլէն շատ գոհ եղաւ նորէն իւր հօրը քովը դառնալուն համար : Բայց բերդին դրաներ առջեւէն անցնելու ատենը չի կըցաւ իր լացը բռնել . վասն զի չէր կընար առանց ցաւելու իւր այծեամէն զատուիլ :

« Այդչափ շա՞տ կը սիրես զանիկա ,

ըսաւ Հրամանատարը ” :

— Ասոր խօսք չի կայ , պատասխանեց տղան , ես ձեռքովս մեծցուցի անիկա և դուք ալ երեկ տեսաք , թէ ո՞րչափ ինծի կը սիրէ :

— Անանկ է նէ , տղաս , պատասխանեց Հրամանատարը , հոգ մ'ըներ , դուն անկէց երկար ժամանակ չի զատուիս սիտի Այս խօսքը բարի մանակիկը ուրախութեամբ լեցուց , բայց ամենեւին չէր գիտեր գլուուն դալէք բարեբաղդութիւնը :

Երբոր տնակը հասան , բժիշկը նիկողայոսին վերքը քննելէն եաեւ իմացուց , թէ շուտով դարման ընելու ժամանակ է , ապա թէ ոչ քանի մը օրէն ետքը թեւը կարել անհրաժարելի պիտի ըլլայ :

“ Բայց այն կէտը չենք հասնիր , ըսաւ , և խօսք կուտամ թէ վեց շաբթուան մէջ վերքը կը բժշկուի ” :

— “ Բայց այս ալ կ'ըսեմ , շտունդակեց բժիշկը Հրամանատարին դառնալով , այս բարի մարդուն թեւը առջի զօրութիւնը չի պիտի ունենայ , և գործածելու ժամանակն ալ պէտք է որ ինսամբ տանի անոր ” :

— « Այս քեզի ամենեւին անհանուցածութիւն մը թող չի տայ , ըստ ուրամանատարը Նիկողայոսին . ըստ ուրումայսութեատեւինքինքդ ծանր աշխատութիւններու տակ դնելու կարօտութիւն մը չունենաս պիտի . քեզի ոռջիկ մը պիտի կապեմ , որով կարող ըլաս անանկ արհեստի մը ձեռք զարնել , որ քեզի աւելի յարմար գայ ։ Ետքը սկըսաւ Փոխոլէնին համար խօսիլ և հարցուց Նիկողայոսին ու Մարդարիտարիտային թէ չէի՞ն մի ուրախանարեթէ Սեպուհը և անոր ամուսինը ուղեն Փոխոլէնը բերդը առնել և հոն ուսմունք սորվեցընել տալ , և գեղեցիկ ապագայ մը պատրաստել անոր . Յայտնի է որ մեծ գոհութեամբ ընդունուեցաւ այս վեհանձնական առաջարկութիւնը ։

— « Ապա ուրեմն , շարունակեց Նրամանատարը . մեր դաշնադրութիւնը լրմնցընենք , Փոխոլէնը մինչեւ իւրհօրը կատարեալ բժշկուիլը գեղը կը կենայ , որպէս զի բարի Մարդարիտային օգնէ հիւանդին խնամտանելու , մինակ ամեն Կիրակի Թէնքանսդէն թող գայ և մինչեւ իրիկուն հոն թող

կենայ իւր պղտիկ այծեամին հետ ու
 նեցած յարաբերութիւնները չընդմիւ
 ջելու համար : Այս պայմանները բաւ
 ներնուգ կուգա՞ն մի՞ն : Նիկողայոս և
 իր կինը ապշեր մնացեր էին և մոխ
 տօլէն ալ ուրախութենէն կուլար : Դա
 շինքները լրմնցընելէն ետքը Հրամա-
 նաստարը ձգեց գնաց . հետը տեսակ
 տեսակ ուտելքներ բերած էր ; և ա-
 նոնցմէ զատ լեցուն քսակ մը տուաւ
 Մարդարիտային , որպէս զի բանի մը
 կարուառութիւն չունենան : Այրաբու-
 ժը ամեն օր հիւանդը տեսնելու կու-
 գար . շատ անգամ կամ Հրամանատա-
 րին և կամ միէնքանող էօնի Սեպուհին
 հետ մէկ տեղ կուգար : Սեպուհին ա-
 մուսինն ալ իր տղուն հետ այս բարի
 մարդոց այցելութեան գալու չի զցուե-
 ցաւ . վասն զի աղէկ գհտէր և ՚ի գործ կը
 դնէր Ս . Աւետարանին այս գեղեցիկ
 խօսքը : “ Ամենեւին մի՛ հեղդար հիւ-
 անդներուն տես երթալու , անանկով
 պիտի հաստատուիս մարդասիրութեան
 մէջ ” :



Գ Լ Ա Խ Խ Ե .

Ծիկուիին մանկութիւնը . իւր գէշ հակամիտութիւնները :

Երբոր Նիկողայոս իր առջի ուժը
գտնելու վրայ էր , և Պոխտօլէն ալ
իւր բարի վարմունքովը չէ թէ միայն
իւր ծնողացը ուրախութեան պատճառ
կ'ըլար , այլեւ օտարականաց ալ յար-
դանքը և բարեկամութիւնը իրեն կը-
դրաւէր , ձգենք վայրկեան մը այս բա-
րեպաշտ ընտանիքն և ծանօթանեանք
Յովհաննէս Ծիկուիին ընտանեացը :

Այս մարդը արհեստիւ պրմնաղիր
(տուարձը) էր , և մեծ պատիւ ու
համարում (իթիպար) ունէր Սիլտրինկ
փոքրիկ քաղաքին մէջ , թէ իւր արհես-
տին մէջ վարպետ ըլլալուն և թէ իւր
բարեմասնութեանցը համար :

Ասիկայ տղայ մը պւնէր Ծիկուի ա-
նունով , որ թէպէտ իսելացի , բայց
դժբաղդաբարիւր բարեսիրտ մօրը Մա-
տրէնին ձեռօքը աւրուած էր , ըստ ո-
րում մայրը միշտ պատրաստ էր անոր

յանցանացը ներելու, փոխանակ խըստ
տիւ զանոնք արդիլելու :

— « Սիրելի ամուսինս, կ'ըսէր Յովշ
Հաննէս Մատրլէնին, ես ալ զաւակնիս
քեզի չափ կը սիրեմ, և արդարեւ սիս
ըելուս համար է, որ չեմ ուզեր անոր
ամենափոքր կամակորութեանցն անս
գամներել, և իւր չար հակամիտու
թեանցը սանձ մը չի դնել : Սուրբ Գրու
քին հետեւեալ խօսքերը աղէկ պատ
որուած են մտքիս մէջ .

« Բու աղադ իւր երիտասարդու
թեանը մէջ ինքըզինքին տէր մի՛ ձգեր...
ծուէ անոր վիզը երբոր երիտասարդ է .
և զանիկա խարազանով (գամչը) պատ
ժէ երբոր մանուկ է, ըստ որում երբոր
մեծնայ քեզի հնապանդիլ չի պիտի ու
զէ, և քու հոգիդ դառն ցաւօք պիտ
իւնայ » :

— « Սիրելիս, կը պատասխանէր Մա
տրլէն, ես աղ առածներուն իմաստու
թիւնը ամենեւին չեմ հերքեր . բայց
չեմ կընար մէկ կերպով մը սիրելի տը
զուս դէմ քեզի չափ խստութիւն գոր
ծածելու հաճիլ . անիկա շատ կը վախնայ
քեզնէ . և հետեւաբար ինծմէ աւելի
քու խօսքը մափկ կ'ընէ . պյուտ ամեւ

Նայնիւ չե՞ս մի մտածեր , թէ անիկա աւելի հնազանդ կ'ըլլար քեզի , թէ որ սիրար բոլորովին ամեն վախերէ ազատելով միմիայն որդիական սիրոյ մաքուր շարժմամբ մը վարուէր ո :

—“ Ասոր հաւանական ըլլալուն կրնայի հաւտալ , պատասխանեց Յովհաննէս . եթէ տեսնէի , որ թիէռին քուխօսքերուդ անմիջապէս կը հնազանդի . որովհետեւ դուն զանիկա չես կշտամբեր , թէեւ շատ անդամարժանի կ'ըլլայ : Երբոր քեզմէ հեռացած ըլլայ ու դուն ալ ուզես զանիկա քովիդ ունենալ . չե՞ս մի պարտաւորիր անոր գալէն կամ պատասխան մը տալէն առաջ քանի մը անդամ զինքը կանչելու : Անշուշտ անինծի հետ ալ նոյնպէս սկիզբէն պատժեցի . որով հիմա իմ խօսքս մափկ կ'ընէ , ու անմիջապէս կը հնազանդի ո :

Մասրբէն այս խաքերուն իրաւացի ըլլալը կը ճանչնար . դժբաղդաբար զանոնք ’ի գործ դնելու կարողութիւն չուներ . Օր մը երբոր շուկայէն կը դառնար՝ թիէռիին ճիշերը լսելով գուշակեց , որ գէշ բան մը ըրած ըլլալուն համար հայրը զինքը կը պատժէր ո :

Մարիկ մարիկ , ողորմէ ինծի , ըստ
 թիեռի մայրը տեսնելուն պէս , անոր
 գիրկը իյնալով ։ — « ի՞նչ ըրաւ .
 Հարցուց Մատրիկն ։ — « ի՞նչ մի ը-
 րաւ պատասխանեց Յովհաննէս . գողու-
 թիւն ըրաւ ... ։ — « Ո՞հ տէր Աստուած .
 ի՞նչ գողցաւ ։ — « Մեր դրացի գեղա-
 գործին . պարտէզէն երկու խնձոր ։
 — « Ան երկու խնձորին ըլլալիքն ի՞նչ
 է . երկու բնիոն (մանզըր) չեն արժեր .
 ըստ տղան , մօրը իրեն տէր ելելէն
 սիրտ առնելով ։ — « ի՞նչ արժել-
 նին ինչո՞ւդ պէտք է . պատասխանեց
 Յովհաննէս . չնչինքանի մը գողութիւնն
 ալ գողութիւն է . և ան որ կ'սկըսի ա-
 ռանց խղճահարութեան գնդասեղ մը
 կամ խնձոր մը գողնալ , վերջը թերեւս
 դրամ և ծանրագին անդամանդներ ալ
 կը գողնայ . իւր խղճամտանքը հանդար-
 տեցընելու համար քանի մը Ճշմար-
 տանման պատճառանքներ գտնելով .
 Քու խղճամտանքդ աղէկ կ'իմացընէր
 քեզի , թէ ըրածդ գէշ գործ մըն էր .
 ըստ որում խնձորները ուտելու ա-
 սենդ , երբոր ես վրայ հասայ , սկը-
 սար սուտ խօսիլ , թէ գեղագործին տը-
 զան տուաւ զանոնիք քեզի ։

թմէ որ այս հանճարեղ հայրը միշտ
տունը ըլլար, ամեն դէպքի մէջ ա-
սանկ իւր տղուն վարքը շտկելու հա-
մար, փոքրիկ թմիէռիին ապագան այն-
չափ գէշ չէր ըլլար • Բայց որմնադիր
ըլլալուն համար ամեն օր մէյմէկ տեղ
երթալու պարտաւոր էր • և ահա այս
հօրը տարակայութեան ժամանակն էր
որ տղան իւր մօրմէն երես առնելով
գլուէ կ'ելլէր • Երբոր Մարգէն նա-
խաճաշիկը պատրաստեց. Քովհաննէս
հրաման չի տուաւ իւր տղուն սեղան
նսաիլ ըստ սովորութեան, — « Ա-
ւաղակ մը, ըստ անոր, արժան չէ պար-
կեշտ մարդկանց ընկերութեանը մէջ
գանուիլ. քեզի խրատ մը ըլլալու հա-
մար ահա քեզի հաց և ջուր. դնա՛
քու սենեակիդ. մէջ առանձին կե՛ր ».
Եւ տարաւ թմիէռին սենեակին մէջ
դրաւ ու դուռը վեայէն կղզեց :

Երբոր իւր կնոջը քովը դարձաւ,
ան ատենը անոր պատմեց, թէ աղան
դեղագործին տանը գաւիթմը պարտէզէն
զատող վանդակին մէջէն այն երկու
խնձորը խոտին վրայ տեսնելով ի՞նչ-
պէս զանոնք ձեռք ձգեր էր • Փոքրիկ
խորամանկը երկայն գաւաղանի մը ծայ-

ըլդուլպայի ասեղ (չօրապ շիշի) մը անցունելով խնձորներուն վրայ խօթերու դուրս քաշեր էր . Մատըլէն իւրադաւն այս հնարքին վրայ սկսաւ խնդալ և էրկանը անիկայ չար գործ մը համարելով տղուն տուած պատիժը քիչ մը չափազանց երեւցաւ իրեն :

— “ Սիրելի ամուսինս , ըստ Յովհաննէս . շատ կը ցաւիմ այսպիսի գործքի մը վրայ խնդալուդ համար . և շատ բարեբաղդ կը համարիմ զիս անկեց անցնելուս համար . չէ նէ աղէկ գիտեմ որ դուն այն անզգամին ըրածին համար ամենելին բան չի պիտի զուբցէիր . Այս առթիւ մեծն Սողոմոնի խօսքերը միաքս եկան . յիշեալ մեծանուն իմաստունը ըսած է ” :

“ Ջարութիւնը շատ խորունկ արամատներ ունի տղին սրաբին մէջ . ” բայց գաւազանը կրնայ վանոնք անկէց իւլել ” :

Յովհաննէս հաղիւ տունէն դուրս ելաւ , ելք տկարամիտ Մատըլէն գնաց իւրադաւն բանաէն ազատեց , և իրեն միրգեր (չէրէղ) տուաւ , նախաճաշիկին ատեն միայն հաց ուտելուն վոխարէն մը ըլլալու համար . հրաման տը

ւաւ անոր երթալ իւր հասակակից ըն-
 կերներուն հետ խաղալ, որոնք քաղա-
 քին մեծ ճամբուն վրայ ժողուած կերպ
 կերպ խաղերու կը պարապէին. Ծատ
 ծանր յանցանք է ասիկա ան ծնողաց
 համար, որոնք իրենց զաւկընին ինք-
 նիրեննուն կը թողուն. վասն զի ա-
 ռանց վերակացութեան մնալով իրարու-
 գարշելի խօսքեր զուրցելու կը սովո-
 րին, ստակով խաղեր կը խաղան. որոնք
 ապօրինաւոր շահերու իղձ մը և
 ի՞նչ կ'ըլլայ ըլլայ դրամ ձեռք անցնելու
 փափաք մը կուտան իրենց. իրարու
 հետ անանկ կը կուռւըտին որ իրարու
 հագուստը կը պատռեն, և խնդալու
 համար իրարու նախատինքներ զուր-
 ցելէն ետեւ կ'սկըսին իրաւցընէ մէկ-
 զմէկ նախատել և իրարու հետ ծեծ-
 կուիլ. թիէռի ասանկով իրար ծեծե-
 լու, անառակութեան՝ կուռւասիրու-
 թեան և չարագործութեան սովորելով
 խումբին ամենէն գլխաւոր խաղցողն
 (գումարապազ) եղեր էր. ուզած ատե-
 նը իւր մօրմէն առանց դժուարութեան
 քանի մը դիամ կ'առնէր. չախաղանց
 լիրք էր և ասոր համար ելքեմն իրմէ
 զօրաւորներէն ծեծ կ'ուտէր. բայց ին-

քըն ալ ի ոխանակ իրմէ տկարները կը
ծեծէր . ամեն մարդու ատելի էր . և ա-
մեն մարդ միայն չը Առէւսէ անունը կու-
տային իրեն .

Գ Լ Ո Ւ Խ Խ Օ Յ

Յովհաննէսին մահը . չար թափէսին մօրը դէմ անհրա-
նազանդութեան մէջ կը գտնուի :

Իւր հօրը անդուլ խնամոցը շնոր-
հիւը թափէսի կ'ստիպուէր կանոնա-
ւոր կերպով դպրոց երթալու . և մա-
նաւանդ հոն ժամանակը պարապ չան-
ցընելու , վասն վի պարտաւոր էր հօրը
առջեւը իւր համարները զուրցելու , և
իր գրավարժութեան և թուաբանու-
թեան տետրակները ցուցընելու՝ մա-
նաւանդ Առաքելոց թուղթերը՝ Առեւ-
տարանը՝ և ուրիշ քրիստոնէական վար-
դապետութիւնները անսխալ գոց զը-
րուցելու : Բայց դժբաղդաբար Յովհ-
հաննէս իւր տղուն վարքը դեռ աղէկ

մը չի շտկած մեռաւ և փոքրիկ թշուառականը իւր հօրը մահուանը վրայ քանի մը կաթիլ արցունք թափելէն ետև՝ աչվըները սրբեց, մատծելով որ իր հօրը տուած անպիտան կշտանքանքներուն և պատիժներուն երեսէն պիտի ազատի: Իւր մօրմէն այն աստիճան երես առաւ որ երբ մայրը զինքը կշտամբելուզէր առաջուան պէս կանոնաւոր կերպով դպրոց չերթալուն համար, կերպով մը վարժապետին կեղծամը (փերուգա) ծաղրելով և ծաղրափց կերպով մը ինքզինքն անոր նմանցընելով (թագլիտ իթմէք) իւր մայրը կը խնդացընէր և անոր խօսքը մոռցընել կուտար:

Քաղաքին պատկառելի առագերեցը Արարէնին տունը գալով իմացուց, որ Ծծիէոին եկեղեցւոյն մէջ խելօք չէր կենար, և ուրիշ տղայոց ալաղօթքը խանգարելու պատճառ կ'ըւլար. պատմեց նաեւ, թէ Ծծիէոի քաղաքին մէջ հաղարաւոր գէշ վարմունքներ ունեցած էր. Արարէն պատասխանեց, թէ հասակին հետ խելքն ալ կուգայ, որով Ծծիէոի ան առենը եւ կեղեցւոյն մէջ շատ ծանը կը կենայ.

և երբոր չափահաս ըլլայ բոլոր այս
գործքերէն ետ կը կենայ . զորոնք ին .
քը տղայական ճարպիկութիւն կը հա-
մարէր , և ոչ թէ ուրիշներուն ըսա-
ծին պէս անվայել վարմունք : Ասան-
կով այս անխոհեմ կինը՝ կարծես թէ
իւր տղուն ամեն յանցանքները ծածկե-
լով անոր իշխանութիւն կուտար նորէ-
նոր յանցանքներ գործելու :

Որովհետեւ Յովհաննէսին մեռնելէն
՚ի վեր տանը մէջ ապրուստ ճարելու
համար առջի դիւրութիւնը չի կար .
ուստի Մատրլէն ալ առջի պէս չէր կը-
նար դիւրաւ տղուն ստակ մատակարա-
րել երթալ խաղալու համար : Ասոր
տակէն ի՞նչ ելաւ :

Տղան առանց խղճահարութեան
սկըսաւ տանը կահ կարասիքէն ամեն
օր մէյմէկ բան գողնալ և տանել վար
գնով ստահակ մարդկանց ծախել : Մա-
տրլէն սկըսաւ այս գողութիւնը իւր
տունը յաճախ եկող օտարականաց վայ-
ձգել . բայց ետքը իւր տղան լրտեսե-
լով իմացաւ , որ նոյն խկ գողը իւր
տղան է եղեր , յւստի սկըսաւ զանիկա-
կշտամբել , բայց չափաւոր կերպով ,
զորոնք տղան ամեննեին բանի աեղ չի

դրաւ, ի՞այց երբոր ետքը ուրիշ նորէնոր գողութիւնները բռնուելով մայբը քիչ մը խիստ խօսեցաւ անոր, շատ ծանր պատաժաններ առաւ փոքրիկ չարագործէն, անանկ որ իրիւ կուն մը իւր մօրը ըստ, այնու տուած կշտամբանքներէդ համբերութիւնս հատաւ, և տանը մէջ ինչ որ կայ նէ, ինչպէս որ քուկդէ է նոյնապէս ալ իմն է. ուստի կարծեմ կընամ ուզածիս պէս բոլոր բաները ծախել, առանց ասոր համար հրամանի կարօտութիւն ունենալու, իսքիչ ատենէն տասնը հինգ տարեկան կըլլամ. և հետեւ աբար յայտնի է որ ես ա՛լ տղայ չեմ սեպուիր ։

Անտըլէն տղուն աս խօսքերը լսելով ապշեցաւ մնաց. մինչև ան ժամանակ աչքերը կուրացընող կապը կարծես թէ յանկարծ քակուելով վերջապէս խեղճ կինը տեսաւ թէ ո՞րչափ յանցանք ունեցեր էր իւր էրկանը ճամբան չի բռնելուն համար,

Ասոր վրայ դառն արցունքներ թափեց, և նոյն գիշերը ամենեին աչքը չի գոցեց. « Արժանի եմ, կ'ըսէր ինքնիրենը. տղուս այս վարմունքին, վասըն զի պատճառը իմ տկարամտութիւն

Նըսեղաւ . Հիմա ինծի ուրիշ բան չի
մնար ընելիք բայց մէկ ճամբու մը հետ
աւելիլ , պէտք է անմիջապէս զատուիմ
այս պղտի թշուառականէն , որ ալ զիս
չի յարգեր , և ուսկից ալ ամենեւին
յոյս չունիմ ինծի հնազանդ ըլլալու .
Ծուառվ զանիկա անանկ ձեռքերու
յանձնեմ , որոնք հօրը պէս անոր հետ
խիստ վարուելով վարքը ուղղելու կա
րող ըլլան , աշխատելու հասակի մէջ է ,
ուստի զանիկա գործաւորի մը քով աշ
կերտ տամ՞ :

Հետեւեալ օրը առառանց կանուխ
Մատրիէն ելաւ իր ճանչուորներուն
գնաց , որոնք կերպ կերպ վաճառա
կանութեան կ'զբաղէին , և անոնց առ
ուաջարեց որ իւր տղան քովերնին
առնեն իբր սպասաւոր . Ամենեին մէջ
կըն ալ զանիկա չուզեց , թէպէտ և կիւ
նը պղտիկ գումար մը ստակ տալ ու
զեց այս գործին համար . Ասոնցմէ ՚ի
զատ քանի մը արուեստաւորներու ալ
աղաչեց իր տղին համար . ոմանք կ'ը
սէին , « Թիիէոի շատ գէշ վարք ունի » .
Ուրիշները « Քու չար թիիէոիդ մեր
տղոցը քովը տանելու ըլլանք նէ շատ
պիտի զղջանք » .

ԽԵՂՃ կինը յուսահատած տռւն
դառնալու ատեն ճամբան այն բարի
աւագերէցին հանդիպեցաւ , որ քիչ
ժամանակ առաջ բարի խրատներ տը-
ւած էր , որոնց ինքը ականջ չէր կա-
խած . կարմրելով անոր մօտեցաւ և
խոստովանեցաւ իւր տղուն բռնած
չար ճամբան , և հոգեոր հովիւէն թո-
ղութիւն խնդրեց տուած իմաստուն
ու խելացի խրատներուն մտիկ չընե-
լուն համար :

— « Տիկին , ըսաւ բարի կարդաւո-
րը . ես միայն սուրբ Գրոց մեզի հաղոր-
դած ծանօթութեանցը համեմատքեւ-
զի փորձառութեան խրատներ տալէ
զատ ուրիշ բարիք մը չունիմ » .

« Անզուսպ թողուած ձին անդար-
մանելի կ'ըլլայ , կ'ըսէ սուրբ Գիրքը . և
իր հաճոյիցը թողուած տղան ալլիք
կ'ըլլայ » .

« Կը տեսնես որ գլխուդ եկածը
այս վճռոյն ճշմարտութիւնը կ'ար-
դարացընէ . թերեւս դեռ ժամանակ
կ'այս գէշութեան առաջքն առնելու .
Քու դիտաւորութիւնդ ի՞նչ է » .

Մատըլէն պատմեց ան ատենը , թէ
ինք միտքը դրած էր իւր տղան տու-

նէն դուրս մէկ տեղ մը դնել . բայց ո՞ր
վաճառականին և ո՞ր արուեստաւորին
գացած էր նէ ամենքն ալ այս առաջ
ջարկութիւնը մերժած էին . Աւագե-
րէցն անոր որոշմանը հաւնեցաւ , և
խոստացաւ այս մասին անոր օգնել .

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Թիեռի աշկերտութեան կը մտնե :

Հետեւեալ առտուն յիշեալ արժա-
նապատիւ եկեղեցականը դնաց Մա-
տրէնը գտաւ , և անոր իմացուց , թէ
ինքը Միքայէլ անուն դարբնի մը հետ
խօսած էր , և ան ալ հաճեր էր փոք-
րիկ թիեռին քովն առնելու . և թէ շատ
աղէկ կը նային յիշեալ տանը մէջ , ուր
էրիկ կնիկ դեռ իրենց մէկ հատիկ տը-
ղուն կորստեանը վրայ կուլային , զոր
առջի տարին Աստուած իրեն քով կան-
չեր էր , և որ գրեթէ թիեռիին հա-
սակակից էր .

— “ Այս բարի մարդիկը , ըստ քաշանան թիեռիին , պատրաստ են իրենց զաւկընուն վրայ ունեցած բոլոր սէրնեւ գութը իրենց աշկերտին վրայ դարձրնել . մինակ հիմա քեզի կը մնայ որ անոնց սիրելի ըլլաս տանը զաւկին պէս . Արդ , սիրելիս , աղէկ վարուէ՛ , մարդեղիր , որպէս զի քու մայրու քու մանկութենէդ ’ի վեր քեզի ըրած խնամքներուն համար միսիթարուի . Դու հօրրդ յիշատակը ամենեին մաքէդ մի հաներ , և անոր պէս պարկեշտ եղիր . Դեռ չի ծերացած մահը զանիկայափրշտակեց , բայց կրցաւ աներկիւդ Աստուծոյ դէմն ելլալ , որովհետեւ իր կեանքը անարատ պահեց . Անոր բարի ընթացքին հետեւելու համար միայն ոռւրբ Դըքին սա հետեւեալ վոեմ առածը միտքդ բերելը բաւական է քեզի ” .

“ Տոլոր քու գործքերուդ մէջ մըստոծէ , որ թերես քու վերջին ժամուդ կը մօտենաս , և դուն ամենեւին մեղքչիս գործեր ” .

Աշխատիլը թիեռիին շատ հաճոյ չերեցաւ , բայց որովհետեւ աղէկ գիտէր , թէ առանց ասոր ամենեին ապ-

ըուստի միջոց մը չուներ, ուստի այս
 առաջարկութիւնը ընդունեց, և գործ
 ծի սկըսաւ, դարձնոցին (տէմիրճի օ
 ժաղը) կրակը, սալին (էօրս) ձայնը
 սկըսան զինքը զուարժացընել, սր-
 բամիտ էր, և վարպետն ալ իւր աշ-
 կերտինյառաջադիմութեանը վրայ կ'ու-
 րախանար, անանկ որ քիչ ժամանակէն
 սկսաւ կղզաքներ և փակաղակներ (աս-
 մա քիլիտ) շինել, Ախիոս'ս՝ ինչո՞ւ բըռ-
 նադատուելու է ըսելու թէ ապիրա-
 տութեան ողի մը և գարշելի դիտա-
 ւորութիւն մը այս տղան կը մղէր մեծ
 զիւրութիւն մը ստանալու անանկ ար-
 հեսաի մը մէջ, որ օր մը իրեն շատ
 աղեաներ պիտի բերէր գլխուն։ Այս'։
 Թիեռի իր բաղդը կը փնտրուէր, բայց
 չէ թէ այն բաղդը, որ կընայ ստաց-
 ուիլ պատուաւոր աշխատութիւննե-
 րով, դրամ հաւաքելու կը փութար,
 որպէս զի հնար եղածին չափ շուտով
 վատթար կեանք մը վարելու կարողը-
 ւայ, ուստի երբէք առիթ մը ձեռքէ-
 չէր փախցըներ այս սոսկալի նպատակին
 հասնելու դիւրութիւն մը գտնելու
 համար։

Միքայէլ օր մը թիեռին "առնելի-

քի (վէրէսիսէ) խրկեց այն դեղագործին տունը, որուն վրայ ասկէ առաջ խօսած ենք, հոն աշկերտը սեղանատունը սպասել տուին, ուսկից երկու արծաթէ ամաններ գողցաւ . Չէին կը ունար կասկածիլ որ այս գողութիւնը խիեռին ըրած ըլլայ . և կասկածնին իրենց աշկերտներէն մէկուն վրայ ձը գելով զանիկա ճամբեցին .

Ուրիշ անդամ մըն ալիր վարպետը վաճառականի մը տուն գործի վրաղած ըլլալով, վաճառականին գործաւորներէն մէկուն ժամացոյցը գողցուեցաւ իր սենեակին մէջէն, որուն դռանը կը զպաքը խորտակեր էին . Ուստի այս չարագործութիւնը տանը սպասաւորներէն մէկուն վրայ ձգուելով տունէն դուրս ըրին իբրև ծառայ անհաւատարիմ . Վերջապէս խիեռի ո՛ր տունն մաննելու ըլլար անհնար էր որ բան մը չի գողնայ շատ կամ քիչ արժէքով, ինչ որ ձեռքն անցնելու ըլլար առանց զինքը երևան հանելու, անանկ որ շարունակ ուրիշները իրեն համար հացերնուն կ'ըլլային .

(Օր մը դարբինը իւր կնոջը հետ աղգականի մը հարանիքին գնաց, աշ-

կերտը տանը մէջ մինակ մնալով այս աշուիթը ձեռքէ չի հանելու համար, կեղծ բանլիքներով (թափշան) գլուց մը բացաւ, որուն մէջ տօպրակ մը ռէւ կար, մէջէն տասներկու հատ առաւ կարծծելով, թէ չիմացուիր, բայց Միքայէլիր ստակներուն թիւը աղէկ գիտէր, որովհետեւ ամեն շաբթու քանի մը ռէւ մէկդի կը դնէր, որպէս զի երկաթ և ածուխ (քէօմիւր) առնելու համար պատրաստ դրամ ունենայ, որոնց միշտ կարօտ էր.

Միքայէլ երբոր ռէներուն պակսիլը տեսաւ կարծեց թէ կինը բան մը գընելու համար առերէ, բայց կարգէ դուրս կ'երեւնար իրեն, թէ ինչո՞ւ առաջուց բան մը չէր ըսած իրեն. իր կինը դուրս ելած էր երբոր ինքը գըլը ըոցը նայեցաւ, և երբոր տուն եկաւ հարցուց անոր, և ան ալ պատասխանեց, թէ ինքը ամենեւին ստակներուն չէ դպած. Ան ատենը Միքայէլ միտքը բերաւ կղպաքը քննել, և իմացաւ թէ կեղծ բանլիքով բացուած է, « Ասիկայ թիւէորին գործն է, պօռաց դարբինը ».

Կինը շուտով խանութ իջաւ աշ-

կերտին հետ խօսելու որ լբբաբար այս
անվայնը դործը ուրացաւ . տիկինը
համարձակ խոսառվանելու կ'ստիպէր
զինքը , թէոր այն աստիճան մոլորեր է
ալ նէ . « Եղիկս քեզի կը ներէ կ'ըսէր
կինք . քեզմէ զատ մէկը չի կայ որ այս գու-
զութիւնը անոր վրայ ձգուի . մանաւանդ
մինակ դուն կընաս գըրոցը բանալ » .
— « Հապա դուն տիկին , պատասխա-
նեց երիտասարդ անամօթը . դուն չէ՞ս
մի կընար ան տառէները ինծմէ աղէկ
գողցած ըլլար » :

Այս խօսքին վրայ դարբնին կինը
չի կրցաւ իւր անտարքերութիւնը պա-
հել . և իւր բարկութենէն այնչափ
բարձր պուաց , որ գրացիները խանութ
վաղեցին եկան . ըստ որում շատ զար-
մացեր էին դարբնին կնոջը ասանկ բար-
կութեամբ խօսելուն համար ,

« Պէտք է ձեզ աշկերտին սենեակը
խուզարկութիւն ընել , ըսին դրացինե-
րը : Եւ երկու ամուսիններուն հետ
գացին այս խուզարկութիւնը ընել ,
թիեռիին աչքին առջեւ . բան մը չի
կրցան դանել , ոչ կարասեաց , ոչ պա-
հարաններուն , ոչ տախտակամածին և
ոչ սենեակին որ և իցէ մէկ սնկեանը

մէջ, Արևիոդինը տակնուալրայ ըրբն, բարս
ձերուն ետին նայեցան, և մինչեւ անս
գամ մոխիրներուն և ծխնելոյզին (օս
ճագ) մէջն ալ նայեցան՝ բայց անօ
դուտ տեղը։

Աշկերար շատ դոհ կ'երեւար և
արդարանալու վրայ էր, երբոր դրաւ
ցիներէն մէկը ըսաւ, «Պիետք է անս
կողնոյն յարդերուն (սաման) մէջն ալ
վինառել. ասիկա շատ անգամ գողեւ
րուն գանձապանակն է»։

Դարբնին կինը թեւը յարդերուն
մէջ խօթելուն պէս, յարդէն կարծր
բան մը ձեռքբը դպաւ. ի՞նչ դտաւ.
թուղթի մը մէջ փաթթուած երկու
արծաթէ անօթ «Ասոնք իմ վա
ղեմի. վարպետինս են, պուաց երիւ
տասարդ մը, որ դեղագործին խանուշ
թը աշկերառութիւն ըրած էր. ես դա-
սնիք վարպետիս նշանագրէն կը ճանչւ
նամ որ վրան գրուած է, ի՞նչ բարեւ
բաղդ գիւտ. գիտեմ որ կասկածները
իմ վրաս ինկեր էին »; — « Խառնէ՛
խառնէ՛, տիկին, ըսաւ վաճառականին
տունէն վրնտուած ծառան, որ հոն
դրացիներուն մէջ կը գտնուէր դեղա-
գործին աշկերատին պէս ս. Դարբնին

կինը յարդերուն մէջ ժամացոյց մը գըտաւ որ վաճառականի գործաւորին սենեակին մէջէն գողցուած ժամացոյցն էր . . . , “ Ահա ես արդարացայ , ըստ հաւատարիմ ծառայն . . . բայց ի՞նչ ընեմ որ անոնք իմ վրասկասկած ընելով ինձի ճամբայ տուին ո .

Միքայէլին կինը խուզարկութիւնը շարունակելով , այս անդամ արցակ (աէսթէ) մը բանալի ձեռքն անցաւ , զորոնք միիէոի գաղտուկ շնած էր , և հասկրցուեցաւ որ անշուշտ , թէ վաճառականին տունը , և թէ իւրյատուկ վարպետին տունը զանոնք գործածած էր .

— “ Վերջապէս ահա մեր ռէներն ալ , ըստ կինը զանոնք դուրս քաշելով թուղթի մէջ փաթթած ” .

— “ Տիշուառական , ըստ Միքայէլ իւր աշկերտին . ի՞նչպէս կրցար իմ վստահութիւնս և բարեսրտութիւնս ասանկ չարաչար գործածել ” .

— “ Չեմ գիտեր ի՞նչ կը ցուցընեն ասոնք , ըստ լրբար պղտի գողը . հոգ գտած բաներնիդ ես բնաւչեմ գողցած , ես ելբէք այս կեղծքանիքները չեմ շնած , և բնաւ ես

յարդերուն մէջ առանկ բաներ չեմ
դրած” ։

— “ իժից ծնո՞ւնդ , պօռաց Արի-
քայէլին կինը . դուն կ'ուղես հաւտացը-
նելոր , քու վարպետդ էր վաճառականի
գործակալին սենեակին կղպաքը բացող
ու ժամացոյցը գողցողը . բայց դե-
ղագործին անօթները գողցուած օրը
քու վարպետդ դեղագործին տունը
չէր . . . ” ։

— “ Ելարձ կապեցէք , ըսաւ ծա-
ռան , մեզի հիմա ուրիշ բան չի մնար
ընելլէք , բայց միայն երթալ դատաւոր
մը գտնալ , որ իրաց աս վիճակը քննէ ,
մեր երկուքին ալ հաւատարմութիւն-
նը կաւկածի տակ ինչալով հացերնուս
եղանք , Այս փոքրիկ նենդաւորը ձեր
ալ պատուոյն դպաւ , պարոն Արքայէլ ,
ուստի պէտք է որ դուք ալ մեզի հետ
դոք անոչութեան ձեռքն յանձնելու
ոյս չարագործը , որ հոս իր ասելի
չարագործութեանցը վբայ լըսութիւնն
ալ կաւելցընէ ” ։

— “ Ախո՞ս , ըսաւ պարկեշտ ար-
ուեստաւորը . թէ որ միայն իմ բանեւ-
ըսո գողցած ըլլար ես անոր պիտի նե-
րէի . բայց կը հասկընամ որ մեր կոտ-

բած պատիւը , յայտնի հատուցում
մը կը պահանջէ . մանաւանդ . որ այս
փոքրիկ թշուառականը իւր յանցան-
քը խոստովանելով ներում ինդրելու
տեղ տակաւին նոր չարութիւն մըն ալ
կը գործէ . ուրեմն երթանք ո .

Թիէռին սենեակին մէջ գոցեցին
երկու կղպաքի տակ , պատուիրելով ա-
նոր , որ աղէկ խորհի դատաւորին առ-
ջեւը Ճշմարիար խօսելու . և երեքը
մէկ տեղ , որոնք այս գործին մէջ մեծ
շահ ունեին , դատաւորին տունը գա-
ցին , և ուրիշներն ալ խանութը իւ-
զան անոնց դառնալուն սպասելով .

ԳԼՈՒԽ Բ .

Թիէռին փախուստը .

Թիէռի մինակ մնալով , գողութեան
բոլոր վկայութիւնները աչքին առջին
ունենալով , իւր վիճակին բոլոր վը-

տանդները կը տեսնէր, այս բանիս ճա-
ը գտնելու միակ զօրաւոր միջոցը իւր
յանցանքը խոնարհաբար խոստվանիլ
և թողութիւն ուզել էր . բայց այս
տղուն չար հակամիտութիւնները, ու-
րոնց երկար ժամանակէ ՚ի վեր կը հե-
տեւէր, ներկայ պարագայիս մէջ ալ-
դէշ ընթացք մը բռնել տուին իրեն .

Երբոր դատաւորը զօրքերով հա-
սաւ պատժապարտը դատելու համար,
տեսաւ որ չարագործը պարտէղին վր-
բայի պատու հանեն փախեր էր, և ան-
կողնոյն սաւաններուն (չարշաֆ) միջո-
ցով վար իջեր էր . Յարմար չէր դա-
տած արծաթէ անօթներն ու ժամա-
ցոյցը հետ տանել . բայց Միքայէլ
իւր ռէնները չի դատաւ . « Ընորհակալ
կը լլամ Աստուծոյ, որ՝ այս պարագայիս
մէջ մինակիմ բաներս կորածուեցան . . .
Թող փոքրիկ չարագործը երթայ ու-
րիշ տեղ մը ինքվինքը կախել տայ » :

Դատաւորն ու զօրքերը խիեռիին
մօրը տունը դացին կարծելով, թէ փաս-
խատականը հոն դաշած է . բայց անիս
կայ զգուշացեր էր հոն ոտք կոխելէ .

Խեղճ որբեւայրին կայծակէ զար-
նուածի պէս եղաւ, երբ որ իր աղուն

դատապարտելի ընթացքը իմացաւ։
իւր մայրական սրտին ամենէն աւելի
կսկիծ տուողը իւր ցաւալի ակարամը՝
տութեանը դաղախարն էր, որով իւր
թշուառական տղուն չար հակամիւ
տութեանցը (մեսիլ) արծարծելուն
առաջքը չեր կրցեր առնել։ “Այս՝
ես յանցաւոր եմ, կ'ըսէր ինքնիրեն։
տեսչութեան հալածածը իրաւունք
ունի իմ անխորհուրդ ակարամառաւ-
թիւնս ամբաստանելու”։

Ծիկոի անասաւը վախեր էր։ բայց
հսն ալ կանգ չառաւ, և մկրսաւ ա-
ւել՛ հեռանալ։ ամեն հալածմունք-
ներէ ազատելու համար։

Ծատ գոհ եղաւ Ելքոր մութը կո-
խեց, վասն զի բուռը օրը վախ ունէր
որ կը բռնուի, և պըսիկ ձայն մը լը-
սելուն պէս կը կարծեր աթէ զբքեր կու-
գան կոր զինքը վինարուելու համար։
Ծատ յոդնած էր և վորն ալ անօ-
թի էր, բայց ուտելու բան չուներ։
ուսափ թուփին վրոյ պառկեցաւ քը-
նացաւ, առաջուց ուրախանալով, որ
հետեւեալ օրը առառանց պատուա-
կան կերակուր մը պիտի ունենայ իր
12 ոհութվը։ “ինձի չեն բռներ, որովհե-

տեւ գրպանս ստակ ունիմ, կ'ըսէր
ինքնիրեն . այսու ամենայնիւ ամենեւ-
ին պիտի չխմացընեմ թէ եւ ստակ
ունիմո .

Իւր քունին առաջին վայրկեանին
մէջ տեղատարախ (սաղանագ) մը ա-
ռաւ, որ մինչեւ ոսկորը անցաւ, և
հետեւաբար շատ ցաւեցաւ իր առջի
գիշերուան փափուկ (եռմուշագ) անկողինը կորսընցունելուն համար . ու-
րուն մէջ ամենեւին անձրեւէ բանէ
վախ չուներ . “ Համբերութիւն ը-
նենք, ըսաւ, մէկ գէշ գիշեր մը շու-
տով կ'անցնի, վաղը սաւաններու մէջ
պիտի պառկիմ . մէկ աղէկ պանդոկ մը
պիսի ընտրեմ, հարուստ եմ . 12 ուու-
ունիմո . Եւ նորէն քնացաւ հետեւ-
եալ օրը աղէկ ճաշ մը ընելու և փա-
փուկ անկողին մը պառկելու ուրախա-
լց ակնկալութեամբ .

Փախստականը խորունկ քուն մը
քաշեց մինչեւ առտու . Արեւը ծա-
գեր էր երբոր աչվըները բացաւ . ի՞նչ
աեանէ ան ատենը . դիմացը բարձրահա-
սակ մարդ մը կայներ էր, մօրուօք,
աղտեղի հագուստով, ձեռքը ոստա-
լց գաւազան մը բռնած, ուսին վը-

ըայ վորբիկ պայծառակ (հեշտէ) մը ,
և ձախ կողմէն ալ մէջո պարապ չօր
դղում (գաղպադ) մը կախուած :

— « Բարեկամ , ըստ այս մարդը
միհեռիին , ինչո՞ւ համար այս անտառ
ոին մէջ եկեր կը քնանաս » . — « Դամ
բաս կորանցուցի » . — « Միլտիուինս
կէ՞ն կուգաս » : — « Ատանկ քաղաք
ամենեւին չեմ ճանչնար » : — « Անու
նըդ . միհեռի ե » : — « Եր սխալիք » .
— « Դալբին Միքայէլն տունէ՞ն եւ
լար » : — « Ես Միքայէլ անուն մարդ
չեմ ճանչնար » : — « Դուն անոր 12
հատ ռիալը գողցար » : — « Դուք ինս
ծի ուրիշին նմանցուցեր էք » : — « Լի՛
վորբիկ չարագործ . հիմա վրադ կը նա
միմ » :

միհեռի այս մօրուօք մարդուն դէմ
դնելու զօրութիւն չունենալով . « Մի՛
մասներ զիս , ըստ անոր , ստուգիւ ես
քու ըստածդ եմ . Ողորմէ՛ ինծի , ես քեզ
կը վարձատրեմ » : « Եռքը գրապանը խօս
թեց ռիալ մը հանելու համար . և բան
մը չի գտաւ , « Բանս բուսաւ , ստակ
ները գրապանէս առեր են , պօռաց , կը
տոր մը հաց առնելու սատկ չունիմե
անօթութենէս ալ կը մեռնիմ կոր

Վայ ինծի զիս տեսչութեան ձեռքը
տուր թէ որ կ'ուղես նէ . ա՛լ ապրելու
յոյս չունիմո , Ու լալ սկրսաւ . և Սի՛,
մի՛ յուսահատիր , աղաս , բաւ մօրուօք
մարդը ասոր . սիրտս կը խշխայ վրադ ,
անօթի ես նէ ահա հաց , բայց առաջ
իմդդումէս կաթիլ մը օղի խմէ՛ որ զօ-
ռանաս ՞ :

Յօփէռի հրաւերը կրկնելչի տուաւ ,
շատ ուրախացաւ երբոր անծանեթը
զինքը հետը աանել ուղեց . և տւելի
ուրախացաւ երբոր այս մարդը իրեն իւ-
մացուց , թէ իր բնակարանին մէջ իրեն
հետ ճաշ մը պիտի ընէ . Տարօրինակ
բան մը կ'երեւնար իրեն , թէ այս թափու-
թը փած մարդը իրեն այնպէս կը խօսէր .
որպէս թէ ինքը ամենենին բանէ մը պակա-
սութիւն չունի , և որովհետեւ խե-
լացի էր , կասկածեցաւ , թէ կրնայ ըլ-
լալ որ գրապանը եղած 12 ռէալը մու-
րացկան կարծած մարդը առած ըլլայ ,
որուն վրայ բոլորովին վստահ չէր կը-
նար ըլլալ . և շատ կը վախնար որ չու-
լայ թէ անիկայ բռնել տայ զինքը , Անի-
կայ , որ գէշ ճամբռւ մը մէջ կը մըտ-
նէ միշտ անհանգստութեան մէջ պի-
տի ապրի :

ԳԱՐԵՒԹԻՒՆ

Փախստականին աւաղակաց մէջ մտնելը :

Անտառէն դուրս չելած շատ պըս
տոյաներէն ետքը, թիկոի և իր ու-
զեկիցը լեռան մը ստորոտը հասան, և
մագլցելով լեռնէն վեր ելելով տա-
փարակ բլուր մը հասան, ուր հին
ասպետութեան առենէն մնացած չէն-
քի աւերակներուն մէջ աշտարակի
մը մնացորդները կը տեսնուէր. « Ա-
հա՛ իմ բնակարանս, ըստ մօրուօք
մարդը » . — « Ասիկա խօլակաց բերդը
չէ՞ մի, որուն վրայօք մայրս ինծի շատ
անդամ խօսած է, հարցուց թիկոի » .
— « Ճիշդ, և ես ալ այն խօլական
համարուածներէն մէկն եմ. ետեւէս
եկուր, և ամենեւին բանէ մը մի՛
վախնար » .

Շատ մը աւերակներու մէջէն անց-
նելեն ետեւ փախստականը իւր առաջ-

Նորդին հետեւելով ստորերկրեայ բնաւ
կարան մը հասան , որուն գաղտնի
դուռը չի դիտցողները չէին կրնար
դանել , և շուտ մը փոքրիկ քարայրի
մը մէջ մտան , ուր երկու երիտասարդ
մարդիկ կային , որոնցմէ մէկը այծեամ
մը կը խորովէր , և միւսն ալ սեղանի
մը առջեւ նստած կարծես թէ մեծ
ուշադրութեամբ դիրք մը կը կարդար ,
այս ահուելի բնակարանը լուսաւորող
կանդեղին առջեւ .

Պատին վրաց երեք հատ երկհարա
ռածեան հրացան կախուած էր ու
րիշ զէնքերու քով , ինչպէս Են ասրա
ճանակներ , մեծ սուրեր և դաշոյն
ներ . Տերանը բաց տակառ մը դրած
դինիով լեցուն բնակարանին մէկ ան-
կիւնը , յարդի վրայ փուռած անկողին
ներ այս տեղին կահ կարասիքները կը
ըացընէին , որոնցմէ միիէորի հասկը-
ցաւ թէ դողերու քարանձաւի մէջ
կը գտնուի . Դիրք կարդացող մարդը
թխմամսոթ մըն էր քսան և հինդ տա-
րեկանէն աւելի , երեւելի դէմք մը և
մաքուր հանդերձներ ունէր , և իր
ձայնէն ու խօսուածքէն կը տեսնուէր ,
թէ ժամանակով երեւելի մարդոց

մէջ կրթուած էր .

— « Յակոբ , ով կրթերես կոր մես զի , ըստ Թխմամորթ մարդը դուրսէն եկողին » — « Քաջասիրտ դաշբին մը , որ մեր մէջ տեղ գտնելու արժանի է , ըստ մօրուօք մարդը , հաւատարիմ հպատակ մը որ մեզի շատ օգտակար կրնայ ըլլալ . իւր կատարելութիւնները փորձերով ապացուցած է , և դեռ շատ պվտիկուց սկըսած է աժան գընով օգտակար բաներ հաւաքելու , զոր օրինակ , ոսկի ժամացոյց , արծաթէ անօթներ և ռիաներ . իւր յաջողութեանը մէջ զի՞նքը ընդմիջեցին և իրեն ցուցընելու վրայ էին , որ մեծ դատապարտութեան տակ ինկած էր , կեղծ բանալիներով սենեակներու դռներ ու գզըոցներ բանալուն համար . Վարպետ ասիկայ բանաը դրեր էր տեսչութեան զօրքերուն ձեռքը յանձնելու համար . բայց այս խորամանկը աղէկ խաղ մը խաղաց . չուանի միջոցով տան մը առաջին դստիկոնին պատուհաններէն ճարտարութեամբ փախչելով , անանկ որ երբոր զօրքերը հասան թըռչունը արդէն իւր բունէն փախեր էր . Ես առ առառ ասիկայ անտառին մէջը

քնացած դտայ , և կը կարծեմ , Տէր ,
որ դուք չի պիտի նեղանաք այս տղան
հոս բերելուս ։

— « Ասոր ամեն ըսածը ճիշդէ մի .
Հարցուց թխմամորթը խիեռիին դառ
նալով ։

— « Այս . Ճշմարտութիւնը այդ
է , պատասխանեց խիեռի ։ Վասն զի
աղէկ հասկըցաւ որ կրնայ այս խոստովա
նութիւնը ընել ասանկ մարդոց առջեւ
ւը առանց վախնալու . — « Անպիտան ,
ըսաւ նորէն Յակոբ , պէտք էր որ ժա
մացոյցն ու անօթներն ալ հետդ առ
նէիր , դժուարակրելի բան մը չէին ։

— « Անտառին մէջ քնացած ատենս
ստակները գրպանէս գողցան . պատաս
խանեց վախստականը , և թէ որ ա
նոնք ալ վրաս ըլլային , անոնք ալ պիտ
ի գողցուէին և ես շատ բան մը չի
պիտի կրնայի տեսնել ։ — « Անհոգ
եղի՛ր , քու ստակդ կորսուած չէ , ա
հա քու 12 տէլդ , ըսաւ Յակոբ զա
նոնք սեղանին վրայ թափելով . ասոնք
քու բարի գալուստդ շնորհաւորելու
համար պիտի ծառայեն Հա՞
նայինք , Պետրոս ըսաւ Յակոբ այծեա
մը խորովող մարդուն դառնալով , շուտ

ըրէ՝ Ճաշերնիս պատրաստէ . աս խեղճ
տղան անօթութենէն կը մեռնէր կոր ,
երբոր ես իրեն հանդիպեցայ . կտոր մը
հաց կերաւ կաթիլ մըն ալ օղի խըմեւ
լով” .

Յակոր իւր պայուսակէն հաց , աղ ,
չոլանտայի պանիր , վառօղ , կապար ,
ծրար մը ծխախոտ և խաղի թուղթ մը
հանեց , Պետրոս ալիր խորոված միւ
սը բերաւ սեղանին վրայ դրաւ , և
թակոյի մըն ալ գինի հանեց տակառէն
(ֆոչք) , Տօմիկոի սեղանը նստելով չա-
փաղանց ախորժանօք կերաւ խմեց . Եւ
դիտեց որ Պետրոս և Յակոր երրորդ
մարդուն համար , որն որ Ա . Վալթէո-
կը կոչէին , ակնածութիւն մը ունեին .
աօիկա նոր եկողին ընտանեացը և սոր-
ված ուսմնւնիքին վրայ հարցուփորձ ը-
րաւ , և շատ հետաքրքրութիւն ցու-
ցուց անոր մինչեւ ան օրը ունեցած
ընթացքը հասկրնալու . Ճաշէն ետեւ
Յակոր նոր եկին կենացը համար գի-
նի խմեց ծանուցանելով անոր , որ իւ-
րենց մէջ իր գործը պիտի ըլլոյ հրա-
ցաններու և ատրճանակներու երա-
կաթները սղբել , և իրեն հետ որոի
երթալ և Պետրոսին ալ օդնել կերա-

կուր եփելու ատենը . Յակոբ միտքը
ուրիշ բաներ ալ ունէր ըսելու , զու-
րոնք ետքը պիտի յոյանէր անոր , եր-
բոր անոր բնաւորութեանը վրայ աղէկ
մը ապահովուէր .

Երբոր սեղանը լըմնցաւ թիէռիին
ձեռքը հրացան մը տուաւ մէկ մ'ալ
ինքն առաւ և անոր սիրտ տալու հա-
մար քանի մը անգամ հրացանը պար-
պել տուաւ և ետքը առաւ զանիկա
իրեն հետ որս դողնալու տարաւ . թի-
էռի այս առջի օրը վործի համար պար-
պած հրացանին միջոցով այծ մը և
քանի մը հատ ալ ուրիշ վայրի կեն-
դանիներ զարկաւ .

Այս հրահանդը շատ հաճելի ե-
րեւցաւ իրեն , և այս մասին ցուցը-
ցած յաջողակութեանը համար Յակո-
բին տուած գովեստներէն սնախառ
ուրախութեամբ մը լեցուեցաւ . « յա-
երիտասարդ քարեկամն , ըսաւ իրեն
յիշեալ ծեր աւազակը , մեծ յիմարու-
թիւն է կարծելը , թէ միայն մեծա-
մեծները իրաւունք ունին որսորդու-
թիւն ընելու , վասն զի զանիկա իրենց
սեփականած են , այս իրաւունքը ա-
մեն մարդու կը վերաբերի , մենք ըն-

չից հաւասարութեանը վրայ ընդհաւնուր սկզբունքներ ունինք , զորոնք Վալթէու մեծ ճռումաբանութեամբ կը բացատրէ :

Իրիկուան կերակուրնուս ժամանակը ես անոր աղաչեմ պիտի , որ այս պատուական վարդապետութիւնները քեզի մեկնէ , զորոնք բնական օրէնտ կ'անուանէ : Երբոր դուն ասոնց համը առնես , ալ ամենափոքր խղճահարութիւն մը չի պիտի մնայ սրտիդ մէջ մեր ընտրած աղատ և անկախ կեանքը վարելու դ :

ԳԼՈՒԽ Ժ.

Աւազակաց ունեցած կը օնքը :

Քարայրը դարձած ատեննին Յակով Վալթէուին ծագումը թիէոիին պատմեց . « Անիկա , ըսաւ , Սոքսոնիս այի ըննիր գերդաստաններուն մէկէն

սիրեալ մարդ մըն է . իւր ուսմռւնք
 ները երեւելի համալսարանի մը մէջ
 կատարելագործելու ժամանակը՝ իր
 ուսումնակիցներէն մէկուն հետ ու
 նեցած մէկ վիճաբանութեանը պատ-
 ճառաւ մենամարտութեան հրաւիրու-
 ուեցաւ . Վալթէո իւր հակառակոր-
 դը մեռցուց , որուն ծնողքը ազնուա-
 կան էին , և կայսերական պալատին
 մէջ ալ մեծ ազդեցութիւն ունէին .
 Ուստի Վալթէո բոնուելու և բանա-
 գրուելու վիճակի մէջ ըլլալով , ձգեց
 փախաւ , և գաւառէ գաւառ թափա-
 ռելէն ետեւ հոս մեր Պետրոս ընկերին
 հանդիպեցաւ , որ նոյնպէս Սաքսոնիա-
 ցի , և Վալթէոին քաղաքակից է ա-
 տաղճագործի (մարանկօղ) որդի . Պետ-
 րոս եկեր այս կողմերը որսի գող եղեր
 էր . որովհետեւ ան ալ Սաքսոնիայէն
 փախչելու ստիպուելու էր . ըստ որում
 հոն գնդապեաի մը գրագիր ըլլալով ,
 որ մը խաղի մէջ գումար մը ստակ կոր-
 սընցուցեր է . որ այն գունդին տա-
 լու համար իրեն յանձնուեր է եղեր .
 Վալթէո ալ Պետրոսին պէս որսի գող
 եղաւ . ես ալ ետքէն ասոնց հետ միա-
 ցայ . և թէպէտ գուն զիս աղտոտ ու

պատուտած հագուստներով կը տեսա
 նաս ։ այսու ամենայնիւ ես ալ առաջ
 հարուստ մարդ մըն էի ։ իմ բարձր
 հասակիս և ձիերը մարզելու յաջողաւ
 կութեանս պատճառաւ միէնքանսդէյ
 նի բերդին կառապան ընտրուեցայ ։
 Ժապաւինած հագուստներով հա-
 րուստ վարձակալի մը ազջկանը սիրելի
 եղայ ։ ուստի անոր հետ կարգըվեցայ
 և ես ալ իր ուղածին պէս վարձակալ
 մը եղայ ։ իմ կարգըվելուս նպատակը
 ազատ կեանք մը վարելու համար էր ։
 որովհետեւ գերութեան մէջ երջան-
 կութիւն չեմ ճանչնար ։ բայց ամու-
 սինս մօրսքոյր մը ունէր, որ զիս միշտ
 կը կշտամբէր տունէն դուրս զբօսան-
 քի երթալուս համար ։ Ես ալ ինչ որ
 ունէի նէ ծախեցի ամենն ալ մսխեցի ։
 բնաւ չեմ ցաւիր ասանկ ընելուս հա-
 մար ։ վասն զի հիմայ ան ժամանակէն
 շատ աւելի երջանիկ եմ ։ Յարասի
 (գուշ աղաճը) աւելներ կը շնեմ,
 և զանոնք քաղաքներուն և գեղերուն
 մէջ ծախելով մեզի պէտք եղած պա-
 շարները կը հոգամ ։ Այտակնիս շատ
 է, և չըլսայ ալ նէ գտնալու կերպը
 գիտեմք ։ կը տեսնես որ շատ երջաւ

Նիկ կ'ըլլաս , թէ որ մեր աչքը մանես » .

Յայտնի է որ թիւնի շատ սիրեց այս անկարգ կեանքը . որուն յանկու ցիչ գեղեցկութիւնը իրեն կը գովէին . Այսու ամենայնիւ իւր , խըղճ մրտանքը իրեն կը յիշեցընէր , որ այս սկզբունքները իւր հայրենական տանը մէջ սորված սկզբունքները չէին , և առաքինութեան համար իւր հօրը տուած խիստ խրատները իւր մաքին մէջ նորէն կը տպաւորուէին . Ի՞այց Վալթէոին թիւնալից խօսքերը բոլորվին եղծեցին այս բարեգուշակներդործութիւնները :

“ Արդարեւ , կ'ըսէր աւաղակապեալ . մենք օրինաց հակառակ ենք . բայց ինչո՞ւ համար ընկերական օրէնքները բնական օրինաց հակառակ են . Արդ Ճշմարիտ է , որ օրէնքները հարուստներուն կուսակից և աղքատաց հակառակ են , արուեստական և կամածին են . . . բոլոր մեր ընկերական դըրութիւնները բարեկարգութեան կարոտ են , և խորհրդածող մարդոց նըշ կատմանցը արժանի չեն : Մեր մանկութեան ժամանակը Աստուծոյ օրինաց վրայօք կը խօսին մեզի . մեր հո-

գին ապշեցնելու և մեր դատողութիւնը մոլորեցնելու համար . . . , յնական օրէնքէն 'ի զատ ուրիշ ամեն կրծոնքները յիմարութեամբ լեցուած են . . . Անք միայն բնական օրէնքը ճանչնանք , և բնական օրէնքէն զատքան մը չընդունիմք " :

Յժիէոի մեծ ուշադրութեամբ մը տիկ կ'ընէր այս ատենաբանութիւնը , և ինչպէս որ վերը ըսինք (անխելք տղայ) մը չըլալով հասկրցաւ , թէ ինքը գողերու քարայրի մը մէջ կը գտնուի . և ատենաբանութիւնն ընող մարդն ալ դիտմամբ անանկ սկզբունքները յօրիներ էր , որ Յժիէոի իւր մայրական հաւատքը ուրանազու և քաղաքական սահմանադրութիւնները պարսաւելու կարող բնայ . Մարդիկ աշխարհս լուսաւորող արեւէն աւելի այրող լափող հրդեհին ուշադրութիւն կ'ընեն .

Ուստի Յժիէոի հակամիտեցաւ , ընկճեցաւ , և մինչեւ անգամ սիւար բոլորովին գրաւուեցաւ քարայրին այս բեմբախօսէն , որն որ այս ալ յաւելցուց . " Այթէ Աստուած մարդոցմէ ոմանք հրամայելու և ոմանք հնազանդելու համար ստեղծած է , Աչ . ա-

Նոնց ամենքն ալ հաւասար ստեղծեց .
 Վասութիւն է հիմակուան զօրաւարաց
 առջեւ գլուխ ծռելը ” : Այս խօսքեւ
 ըլ ըսելով , Վալթէո , որ խիստ ճար-
 տասան էր , հպարտութեամբ չորս կող-
 մը նայեցաւ և տրտմեցաւ , իբր թէ
 կիկերոնին պէս բազմաթիւ ունկնդիր
 չունենալուն վրայ կը ցաւէր . Ահա
 այս անկախութեան թիւնալից առած-
 ներովն և բարեկարգութեան անօրէն
 իտէաներովն էր , որ Վալթէո իւր հայ-
 րենակից Պիետրոսը մոլորեցուց . որն որ
 առաջին անգամ իրարու պատահած ա-
 տեննին ըսեր էր . “ Ի բոլոր սրտէ կը
 փախաքիմ հօրս գողծարանը դառնա-
 լու թէ որ հնար ըլլար ” : Այս թշուա-
 ռական դպրոցին մէջ միիէորի վերջաւ
 պէս նախապաշարմունք հպամարեց կը-
 րօնքին այն վսեմալից պատուիրանքնեւ-
 ըլ , որոնք պատուոյ , պարկեշտու-
 թեան և առաքինութեան զգացմունք-
 ներ կը քարոզեն .

ԳԵՐԻԿԻ ԺԵ

Աւազակաց դաւադրութիւնը :

Յակոբ շատ անգամ թիեռին որ սորդութիւն ընելու կը տանէր . Օք մը որ բան մը չէին կրցեր ձեռք ձգել , և դեռ անտառին մէջէն դուրս չէին ելեր . Յակոբ քաղաքացի ճանապարհորդ մը տեսաւ , որ մինակ էր . “ Դուն հոս պահվըտէ , ըստ Յակոբ իր երիտասարդ ընկերոջը . և միայն ան տեսնը ինծի եկուր երբոր սուլմունքով (ըսարք) մը քեզ կանչեմո , Աս ըսելով ճանապարհորդին ճամբան կտրելու դընաց : Թիեռի տեսաւ , որ Յակոբ քաղաքացիին հետ խօսելու ատենը ձեռքը ատրճանակ մը բռներ էր և քաղաքացին ալ գրապանէն շատ բաներ հանելով անոր կը յանձնէր . Յակոբ շուտով իւր ընկերոջը քով դարձաւ , իւրեն մէկ քսակ մը , մէկ ժամացոյց մը և մէկ արծաթէ քթախոտի տուփի մը

ցուցնելով : « Տե՛ս աս օրուան վաս-
տակնիս , ըսաւ , բնակարանը դառ-
նանք » : Ետքը քսակը նայելով տա-
սը տուբաթ , հինգ ոխտալ¹ , տասը
էպալէն² գտաւ . որուն գումարը ընդ-
ամենը կ'ըլլար 50 ռեւլի չափ :

« Իւր հանդերձէն , ըսաւ Յակոբ .
Խմացայ որ ճանապարհորդը այն մար-
դիկներէն մէկն էր , որոնք ուրիշնե-
րուն բաւական չունեցածը իրենք շատ
ունին . այս շատին քանի մը փոքրիկ
մասը առնելով հաւասարակշռութիւ-
նը կանգնելու կ'աշխատիմ . և ապա
հով եղիր , որ Վալթէռին քարոզած
սկզբանցը համեմատ ասանկ գործելու
ամենեւին խղճահարութիւն մը չեմ
զգար » :

— « Բնայց թէ որ իր ունեցածները
կողոպտելու թող չի² տար , հարցուց
թիէռի . . . » :

— « Շմարի՛տ , իրեն գէշ կ'ըլլար .
բնաւ իր կեանքին չէի խնայեր . վասն
զի գէշ հարուստ մըն էր անիկայ . ես
առաջ անկէց ողորմութիւն ուզեցի ,
ի՞նչ ըսէ նէ կը հաւնիս . պատասխա-

1 Մէկ ոխտալը մէկուկէս ֆիօրին է :

2 Էպալէնը երկու զուռուշէն քիչ մը աւելի կ'ընէ :

նեց, թէ չկ կրնար բան մը տալ ինծի։
Ուրեմն անիկա անձնասէր մըն է, և
բնական օրէնքն ալ ինծի կ'ըսէ, թէ
հարուստներուն աւելորդը աղքատ
ներուն կը վերաբերի»։

— « Բայց, Յակոբ, դուն ինծի ըւ-
սած ես, որ ատենօք դուն ալ հա-
րուստ էիր + ուստի թէ որ մէկն ալ
քեզ կողոպտել ուզեր նէ թող կու-
տայի՞ր»։

— « Օխ ասանկ չէին կընալ կու-
ղոպտել + ես ունեցածս չունեցածս
մէյմը մէկուն մէյմը միւսոյն հետ կե-
րայ + և հետեւաբար ես ինքզինքս այս
առատաձեռնութեամբ կործանեցի. + ա-
սոր համար բոլորովին բնական բան մը
կը թուի ինծի, երբոր քիչ մը բան
ունեցողները զանիկա ինծի հետ կը
բաժնեն»։

ինչպէս որ կը տեսնուի, Յակոբ
ամեն բանի պատասխան կը գտնար + և
թէպէտ խիստ դէշ էին + այսու ամե-
նայնիւ իր ստութիւնները դիւրաւ կը
տպաւորուէին ապականեալ մոքի մը
մէջ + Առաջները թիէոի մէծ ճամբու
մը վրայ ճանապարհորդի մը վրայ յար-
ճակելու միմիայն գաղափարէն սոսկա-

լով կը դողար . բայց հիմա այս եղեռ .
նագործութիւնը այնչափ դատապար .
տելի բան չէր երեւար իրեն . Ասան .
կով էր , որ Ալմէո , Պետրոս և Յա .
կոբ նախ որսի դող և ետքը աւազակ
եղեր էին , և մինչեւ անգամ սպանու .
թիւններ ալ գործեր էին Մեծ
բանաստեղծի մը հետեւեալ վճիռը
շատ ճշմարիտ է :

“ Անգամ մը մեղաց մէջ իյնալբա .
ւական է . մեղք մը միշտ ետեւէն
ուրիշ մը կը բերէ ” : Քարայրը դար .
ցած ատեննին Յակոբ իւր կողոպուտը
մէկ դի դրաւ . ետքը գնաց բոլոր պա .
շարները նորոգելու , որպէս զի ան օրը
առատայորդ և համեղաճաշակ կերա .
կուր մը ուտեն . ֆիեռի որ իւր մօր .
մէն սորվեր էր իւր փորը Աստուծոյ
պէս պաշտել , այս մարդոց որկրամու .
լութեանը վրայ չափազանց կ'ուրախա .
նար . — “ Ճամարձակ խօսէ ” , ըսաւ ա .
նոր Յակոբ , մեզի հետ կեալ կ'ուզե՞սո .
և անոր հաստատողական պատասխա .
նին վրայ իրեն հարցուց նաեւ , թէ
“ անտառին մէջ ճանապարհորդը կո .
ղոպտելու ատեն , թէ որ ճանապար .
հորդը իրեն դէմ դներ նէ , և զանիկա

նուածելու համար զինքը կանչելու կարօտութեան մէջ գտնուեր նէ իրեն օդնութեան գա՞ր պիտի " , թիէոի այս մասին ալ անոր ապահովութիւն տուաւ . — " Հատ աղէ՛կ , ըստ անոր , կը տեսնեմոր դուն մերն ես , և մենք ալ կրնամք քեզի վստահիլ . և հետեւաբար . Տէր իմ վալթէռ , մեր միտքը դրած առաջարկութիւնը յայտնէ ասոր " :

Վալթէռ այս կերպով սկըսաւ խօսիլ : " Անածելու կարող մարդիկ կը հասկընան , որ մեր բանեցուցած արշեստը նպատակ մը ունի , որ է բաղդերնիս վնատըռել . որպէս զի յետոյ կատարեալ ապատութեամք մը և անթերի անկախութեամք ապրելու կարող ըլլանք . Հոս մենք անտառները եկող հիւրերուն հետ կը պատերազմինք , որն որ կը ցուցընէ մեր հզօր մեծամեծներուն , որ մենք չենք կարծեր , թէ Աստուած այս անհուն անտառները քանի մը մարդոց կալուած ըլլալու համար ստեղծեր է . Մենք երբեմն երբեմն ասոր ապացոյցներ կուտանք անձնասէր անձինքներուն , իրենց լիուլունեցած ոսկիէն քիչ մը առնելով . ոս

բովին հարուստները իրենց զօռութիւնը չարաշար կը գործածեն սեւ ընդի իրաւամբ երկրին բարիքները իւրենց յատկացնելով, անոր համար մեր կարգին ալ մենք այս բարեացը բաժանորդ կ'ըլլամբ հզօրութեան իրաւամբ : Ի՞այց մենք աննշան կերպով մը աշխատած կ'ըլլամբ կոր այս նպատակին համար, ինքզինքնիս վտանգ ներու մէջ ձգելով, և մեր տուածդասերը անպտուղ կ'ըլլան կոր մարդկային ազգին բարեկեցութեանը համար : Այս մեր գտնուած նեղ շրջափակէն դուրս ելլալու միջոց մը ունիք, պէտք է ճիգ մը ընել, և մեր միջոցները ազէկ ձեռք առնելով, այս ճիգը՝ յաղթելու մեծամեծ դժուարութիւններ չի ներկայացրներ : Մէկէն ՚ի մէկ հարուստ կրնանք ըլլալ վիէնքանսդէյի բերդին մէջ գտնուած հարստութիւնները կողոպտելով...» :

Անանկ սպառավինեալ մարդիկներ և բաղմաթիւ ծառաներ պարունակող զօրաւոր բերդ մը կողոպտելու դաղափարին՝ թիկէոի ոտքէն մինչեւ դլուխը դողաց : Բայց շուտով ապահով եղաւ կարծելով որ Վալթէո ասիկա իւր

քաջասրտութիւնը փորձելու համար կ'ըսէ կոր, անանկ որ այս կտնխաբանութիւնը իւր հոգւոյն վրայ աղդածսոսկումին յաջորդեց պարզ հետաքրքրութիւն մը աւազակապետին խօսքին պատճառը իմանալու համար.

« Ուշադրութեամբ իս մաիկ ըրէք շարունակեց Վալթէո, միւսներուն դառնալով, երբոր ամենը ձեզի յայտնեմ, մէջերնուս ամեն մէկը կրնայ իր կարծիքը յայտնել այս առաջարկութեան վրայ: Դիտեմ որ Վէնքանսդէյնի բերդը բուն պատերազմի տսպարէլ մըն է, և մէջը քաջասիրտ զօրքեր կան, որ խաղաղութեան ժամանակ երկրագործ եղած են: Ուստի խնդիրը յայտնի զօրութեամբ անոր վրայ յարձակել չէ, այլ գաղտագողիներս մանելու և մէջի դանձերը առանց սրոյ կողոպտելու վրայ է: Մ'ենք կարու եմք թիէռիի պէս մարդու մը, որ արհեստիւ սորված է կեղծ բանալիքներով կղպանքներ բանալ: Մ'ենք աեսակ տեսակ կեղծ բանլիքներ ունինք, որոնք իր հետը կառնէ: և իր սրունդին վրայ վարպետութեամբ անանկ խոց մը կը բանամ, որ շատ փորձաւ

ոռւ աչքերն անդամ չեն կընար անոր
 կեղծ ըլլալը հասկընալ . իրիկուն մը
 բերդին դուռը կ'երթայ իբրեւ ճա-
 նապարհորդ մը , որ իւր վերքին ցա-
 ւէն քալելու դժուարութիւն քաշե-
 լով ուշ մնացած է , վիճը ներս կ'ըն-
 դունին Երբոր ամեն մարդ քնա-
 նայ , սենեակները տանող վայրագաւի-
 թը կը բանայ , ետքը պարտէլը կու-
 գայ դաշտը բացուող ծածուկ դըռ-
 նակն ալ մեզի կը բանայ , Յակոբ՝ որ
 բերդին ներսի դիին շատ ծանօթ է ,
 շիտակ մեզ դանձատունը կը տանի ,
 ուր կը դտնուի դիզուած ոսկի , ար-
 ծամթ , գոհարեղէններ եւայլն . գանոնք
 շատ դիւրութեամբ կը կողովտենք , և
 փութով այս երկրէն կ'ելլենք , և ու-
 րիշ տէրութիւն մը կ'երթանք կը բը-
 նակինք կեղծ անուններով : Ես ձեզ
 մեծ մայրաբաղաք մը կը տանիմ : Հոն
 մեր առջին լայնարձակ արահետ մը կը
 բացուի , և կ'ուվեմ , որ մեր ունելիք
 հարստութիւնները ուրիշ աւելի մեծ
 դանձեր դիզելու համար գործածենք :
 Այս երկրին մէջ մեծ փառք ես ինք-
 զինքս Դարրու բուեկարդող պիտի անուա-
 նեմ : Ասոր համար բաւական է միայն

Համոզման կերպեր գործածել գիտալու մինչեւ յանդդնութեան աստիճանը հասած համարձակութիւն ունենալ, արիաբար արհամարհել քաղաքական և կրօնական սահմանադրութիւնները, իւր ունենդիրները զարմացնելու զմնյլեցնել, լրբարար մարդիկն ու իրերը զզուելի ցուցնելով.... Ես այս բաներուն համար դժուարութիւն չեմ քաշեր . ապահով եմ, որ ստակ կը վաստրկինք և շատ ստակ . մեր մէջը հաւասարութեամբ կ'ապրինք . Հարուստ և անկախ կ'ըլլանք և գերերջանիկ կեանք մը կ'անցունենք . Ասոնք ձեր ամենուն ալ բանին կուգա՞ն ո :

— «Ես, ըստ Յակոբ, բերդին գործը շատ դիւրին կը գտնեմ, և պարծանք կը համարիմ ինծի անոր առաջին գաղափարը ես ունենալուս համար, երբոր մեր երիտասարդ դարբինը մեր մէջը բերի » :

— «Ես ալ Յակոբին կարծիքը ունիմ, ըստ Պետրոս, և ուրիշ երկիր մը երթալ ե. մեր հայստութիւնները շատցընելու մասին ալ Վալթէոին խելքին բոլորովին կը հաւնիմ, արդէն

անոր վրայ Բարեկարգողի անմահ փառաւու-
րութիւն մը կը տեսնեմ. մեծ տիրոջ
մը պէս ապրիլ և իրմէ մեծ չունենա՛լ.
ասիկայ ինծի համար զմայլելի է ո :

— « Հարուստ և անկախ ըլլա՛լ, ա-
սիկա իմ բանիս աղէկ կուգայ, ըստ
թիշորի, կ'ընդունիմ այս առաջարկու-
թիւնը և կը խոստանամ իմ բոլոր նա-
խանձաւորութիւնս և ճարտարութիւ-
նըս բանեցնել անոր յաջողակութեա-
նը համար » :

Գ Լ Ո Ւ Խ Խ Ժ Ը .

Այծեամը դաւադրութիւնը փուժը կը հանէ :

Ամենքն ալ այս մեծ ձեռնարկու-
թեան միաբան հաւանութիւն տուին :
Տերդին բժիշկը քանի մը օրուան հա-
մար տեղ մը գացեր էր, և ան օրերը
ոդին ամպամած ըլլալուն պատճառաւ
գիշերները խիստ մութ կ'ըլլային . Ուս-
տի դաւադիրները այս բարեյաջող ժա-

մանակէն օգուտ քաղելու համար . Յօին
էոի ձեռքը գաւազան մը և կեղծ բան-
լիքներ հետն առած դէպ ՚ի ֆէնքանս-
դէնի բերդը ճամբայ ելաւ իւր մէկ
սրունգը հինումին քուրչէրով փաթ-
թուած էր հիւանդի մը պէս , իւր
սոսկալի ընկերներն ալ քիչ մը տեղ ա-
սոր հետ ընկերացան , ուսկից ուրա-
խութեամբ տեսան անոր մեկնիլը ինք-
զինքը կաղ ձեւացնելով , և գալ ցա-
ւադնոտ դէմքով մը բերդին դուռը-
նստիլը : Այս վայրկեանին ֆէնքանս-
դէյնի սեպուհը իւր Ամէլի կնոջը և
Լուիզա ու Փրէտէրիկոս տղոցը հետ
դուրսն էր և գրեթէ Յօինուիին հոն
եկած նստած վայրկեանին անոնք ալ
հասան . մեր փոքր նենդաւորը ամեւ-
նեւին միջոց մը զանց չըրաւ զանոնք ՚ի
գութ շարժելու համար , մեծ ցաւ
ցուցնելով , որ գիշեր չեղած քաղա-
քը չի կրնայ պիտի հասնիլ . վասն զի
իւր վէրքը հազիւ թէ քալելու ուժ
թողուցեր էր վրան :

— « Աիւուն հարիկ , չի պիտի մեր-
ժէք , որ այս մարդը այս գիշեր մեր
տունը կենայ , անանկ չէ՞ ըստ փոք-
րիկ Փրէտէրիկոս ո . »

— « Ա Ետաս , իմ միտքս անիկայ
ընդունել չե՞ :

— « Հապա՛ . ես շատ ապահով եի
զանիկայ ընդունելուդ , ըստ յուիզա .
Վասն զի մայրս երէկ մեզի սուրբ Գրք .
Քին սա գեղեցիկ խօսքերը կարդացնել
կուտար , պատուիրելով որ զանոնք
գործով ալ կատարենք :

« Բու հացիդ մասնակից ըրէ՛ անի-
կայ , որ անօթի է . և քու տունդ
ո ընդունէ՛ այն աղքատները , որ չեն
» գիտեր ուր երթան » :

Տարեսիրտ Անպուհը սիրով երի-
տասարդ մարդուն թեւը մտաւ , որ
քալելու շատ գժուարութիւն կը ցու-
ցընէր : Օանիկա բերդէն ներս խօ-
թեցին , սիովիչ կերակուրներ տուին
անոր . և նենդաւորին երախտագիտու-
թեան նուաստ խօսքերն ալ հետեւ-
եալ նախատեսութեան առածը բոլո-
ջովին կ'արդարացնեն . « Բու թշնա-
» միդ շըմունքներուն վրայ քաղցրու-
» թիւն ունի , և իր սրտին մէջ քեզ
» կորաընցնելու կը նայի » :

Թմիէռի հաց կերած ատենը . Ան-
պուհին կնիկը անկողին մը պատրաս-
տել տուեր էր , և իր հրամանաւը այս

Ճանապարհորդ կարծուածը հանգըստանալու սենեակը տարաւ . Այս բարեսփրաւ տիկինը նմանապէս հրամայեց իր ծառաներուն մէկուն , որ հետեւ եալ օրը առատուանց կանուխ քաղաքը երթայ և մէկ վիրաբուժ (ճէրահ) մը բերէ ինքակոչ հիւանդին արունգը տեսնելու և դարմանելու համար .

Թիէոի մինակ մնալուն պէս չի կը ցաւ ժուժկալել մտածելէ իւր ընթացքին անարժանաւորութեանը վրայ թէոր ապերախտութիւն հատուցանէր անոնց այսչափ բարեսրատութեամբ ըրած ընդունելութեանը փոխարէն . « Շատ գէշ բան է , կ'ըսէր ինքնիրենը , անոնց ինչքը գողնալ ինքպինքը հարստացնելու համար . . . » :

Վայրկեանէ մը ետեւ կը մտածէր , թէ իրենց գողնալիքը զանոնք թշուառացնելու առիթ չի սփափ ըլլար , և միաբը բերելով , որ Վալթէո կը հաստատէր , թէ հարուստներուն աւելորդ դը նուռաք աղքատներուն կ'իսնայ , և իր ընկելիքն ալ բնական ռէնդն ՚ի գործ դը նել կը հրամայէր . . . և Յիմալին ճամբան իր աչքին ուղիղ կ'երեւայ ո . կ'ըսէ առւլը Դիլքը :

թմրէոփի իր գատապարտելի խորա
 հըրդին մէջ զօրանալով , սպասեց որ
 բերդին մէջ ամեն մարդ քնանայ իւր
 գաւակիցները հոն մացնելու աշխատե-
 լու համար . Եղբոր կէս զիշէր ճղաւ ,
 իւր սենեակէն դուրս ելաւ , և առանց
 ձայն հանելու վայրադաւթին դուռը
 եկաւ , և իր կեղծ բանալիներուն միւ
 ջոցով կղպաքը բացաւ : Շուտ մը բա-
 կը գնաց , ուր պարտէվը ելքելու սրբ-
 ափկ դուռ մը պիտի գանար , որ եր-
 կու խոշոր նիգերով գոցուած էր . բա-
 կին դուռը միայն երկաթէ գաւաղա-
 նաւ մը (ուու աէմիրի) գոցուած էր ,
 որն որ շատ դիւրութեամբ վեր ա-
 ռաւ . Յակոչին տուած բոլոր աեղեւ-
 կութիւնները անանկ ուղղվ էին , որ
 բոլորն ալ ճշղեւ կը գանար անձամբ
 բնակածի պէս , զիշէրն ալ չախպանց
 մութ ըլլալով իրեն շատ կը նպաւաէր
 յաջողւու . վասն զի գողերը միջու-
 թիւնը կը սիրեն , իրենց վախճանին
 հանելու համար , ինչպէս որ ձիւորսն
 ալ վաթորիկը կը սիրէ , ջուրին սղառ-
 ութեան ժամանակը ձուկը շատիէկ
 որսալու համար . Բայց հազիւ բակին
 գուռը բացուեր էր , որ մէկէն ի մէկ

սաստկութեամբ թիկոփին վրայ յարձակեցան, մղեցին և չարաչար կուրծքին իջեցնելով զանիկա կոնակին վրայ վար ձգեցին : Ծոպէի մը մէջ արիւն լուայ եղաւ և դլուխը չարաչար վիրաւորուեցաւ անդադար արուած հարուածներուն սաստկութենէն . և աչքերը չելլալուն պատճառը, իր երկու ձեռքերովը զանոնիք դոցելուն շնորհիւն էր : Սոսկումէն և վէրքերուն ցաւէն ստիպեալ ակամայ քանի մը ցաւագին ձայներ կը փախցնէ բերնէն . . . ,

Մարդ մը կը ներկայանայ, անտառապահ ծեր Մօռիսն է, որ իւր դուռը խորտակելու պէս ձայներ լսելով վախէն իր անկողնէն վեր ցատկեց, վերարկուն վրան առաւ, մէկ ձեռքը լսապտեր մը միւսն ալ իւր հրացանը բռնած, և այծեամին առաջնորդութեամբը, որ իւր դրանը առջին կեցեր էր, թիկոփին քովը եկաւ, որ գետինը վտուած պառկեր էր :

— Ի՞նչ կ'ընես այդ տեղ, ըստ անոր : — Ողորմէ՛ ինծի . . . : Լոյս պատասխանը առաւ միայն . կեղծ քանալիներուն արցակը տեսնելով շուտ մը հասկըցաւ որ այս փախստականը դող մըն

էր . Օանիկայ վեր վերցնելով իւր սեն .
եակը տարաւ , ու վրայէն դոցեց , և
վազեց գնաց Փէնքանսդէյնի Աւելու .
հին եղելութիւնը իմացնելու համար .
Պատժապարտը ասոր առջեւր բերուե .
լով խոստովանեցաւ իրենց դաւադրու .
թիւնը բերդին գանձերը կողոպտելու .
համար :

Ո՞վ էր այս ոճրագործութիւնը
երեւան հանողը : Փոխոլէնին այծ .
եամը . . . : Այս կենդանին շատ ու .
ժովցեր էր , և եղջիւրի հարուածնեւ .
րով շատ դժուարութիւն մը չէր քա .
շած այս նենդաւոր հիւրը գետինը
փուելու , որն որ հիւրընկալութեան
սրբազան օրէնքները ասանկ կը հարը .
տահարէր :

Փոխոլէն բերդին մարդիկներուն
պէս սենեակէ սենեակ հոչակուած
լուրը լսելով վազեր եկեր էր : և թիէ .
ոիին երեսը մէյմը նայելուն պէս պօ .
ռաց . և Ասիկա իմ այծեամիս մայրը
մեռցնող երիտասարդ որսի գողն է ս .

Սոռիս իմանալով , թէ գողերը
կ'սպասեն որ պարակզին դուռը իրենց
բացուի բերդը կողոպտելու համար .
առաջարկեց քանի մը մարդոց հետ հոն

երթալ, և զանոնք բռնել:

— « Ես ալ՝ անանկ պիտի ըսեի, ըստ Հրամանաւարը, բայց մատծեցի, թէ Նմանապէս դողերն ալ զինեալ պիտի ըլլան. և թերեւս արիւնհեղութիւն կ'ըլլայ. ուստի պէտք է որ արշալոյսին սպասենք. տարրակոյս չի կայ որ անոնք ան ատեն իրենց որջու կը քաշուին. հոն կ'երթանք կը կողենք և զանոնք բռնելով տեսչութեան ձեռք կը յանձնենք. որով երկիրն ալ իրենց գողութեան երեսէն աղատած կ'ըլլանք ՞ »

Այս որոշումը շատ խելացի դատուեցաւ. թիե՛սի հասկնալով, որ ալ չէր կրնար թողութիւն գտնալ մարդոց առջեւ, բայց միայն անոնց ներուղամութեանը արժանի ըլլալու կերպով վարուելով, իրմէ պահանջուելիք ամեն բանին բացարձակապէս հընազանդիլ խուսացաւ.

Ժըրէտէրիկոս վոքրիկ այծեամը գընելու փախաքին վրայ կ'ուշախանար. որն որ այս պարագայիս մէջ իր ընտանեացը այնչափ օդ տակար ծառայութիւն մը ըրաւ. և կերպով մ'ալ կը զղջար կեղծ ճանասլարհորդ ընդունեւ

գունելու խնդրողներէն առաջինը ինք
ըլլալուն համար . — “ Տղաս , ըստ մայ-
րը իրեն . պէտք չէ որ աղեկութիւն
ըստ ըլլալու համար ցաւիլ . արդեօք
կրնայ գուշակուիլ , որ ընդունած ա-
ղեկութիւններուն տեղը գէշութիւն
ընելու պիտի ջանար . մտիկ ըրէք , տը-
ղաքս , մեր սուրբ Գրոցը մէջ ար-
ձանադրուած հետեւեալ վսեմ խօս-
քերը ” :

“ Վայ . երկդիմի սրտին , ապական-
ու եալ շոթունեքներուն . և այն մեղա-
ւորին , որ երկբին վայ երկու ճամա-
բէ կո քալէ ” :

“ Ազերախտին յոյսը ձմեռուան
սառին պէս պիտի հալի , և անշահ
ջուրի պէս պիտի վաղէ ” :

“ Ուրիշին համար որոգայթ մը լա-
ըղը . նոյն իսկ ինքը պիտի ինայ ա-
նոր մէջ ” :

“ Սուսւթեամբ գործադրեալ ձեռ-
նարկութիւնը . զանիկա ՚ի գործ դը-
նողին վրայ պիտի ինայ ” :



ԳԵՂԱՏԻՆ ՃՎ

Գողերուն բանուիլը :

Եկս գիշերուն Վալթէռ և իր երակու դաւակից ընկերները պարտէզին պղտի դոանը առջեւ կեցեր էին, ըստ պասելով որ միիէորի զանիկայ բանայ . իրենց սրերովը և լեցուն ատրճանակներովը զինեալ էին . և Յակոբ ալ հետը մեծ տոպրակներ առեր էր, կողոպատելիք ոսկեղէն և արծաթեղէն նիւթերը անոնց մէջ լեցնելու համար : Բայց պղտի դուռը որոշեալ ժամուն իրենց չի բացուելով, կասկածեցան, թէ բերդին մէջ կարդէ դուրս բան մը եղած պիտի ըլսայ . և իրաւցնէ քիչ մը ետքը տեսան, որ բերդին սենեակներուն մէջ բազմաթիւ ճրագներ վառուեցան, ի՞նչ էր պատահածը, չէին կրնար գուշակել . — « Միէնքանսդէյնի տիկինը շատ փափկասուն է, ըստ Յակոբ . թէ որ այս

միջոցին քիչ մը տկարութիւն եկած է
վրան բժշկին հոն ըլլալուն համար
բերդը տակնու վրայ կ'ըլլայ, ուստի դիւ-
րին է հասկնալ, թէ մօհեռի խոհե-
մութեամբ տեղէն շարժած ըլլալու չէ.
ադ տղան վաղն ալ հոն կենալու մի-
ջոց մը գտած պիտի ըլլայ . ապահով
ենք որ անիկայ բերդէն ներս մտաւ .
ըստ որում աչքովնիս ալ տեսանք :
Համբերենք, ուշ մնացածը կորսը-
ված չի սեպուիր . քարոյրը դառնանք,
վաղը 'ի գործ դնենք աս օրուան հա-
մար պատրաստածնիս ո .

Ուստի երեք աւազակները անկից
իրենց որջը դարձան, և ապահովու-
թեամբ քնացան . յնդ հակառակն Հը-
րամանատարը արշալոյսին ձի հեծաւ,
և Մոնիսին հետ մէկ տեղ կուստէն
քաղաքը գնաց, դատաւորը դտաւ, և
աւազակաց դաւադրութիւնը և անոր
քարեբազդաբար խափանուիլը իրեն իւ-
մացուց . Դատաւորը շուտ մը եկաւ եւ
ըիտասարդ պատժապարտը հարցու-
փորձելու, որն որ համարձակ և ան-
կեղծ կերպով իւր զզուելի ընթացքը և
իր խոստմնակիցներուն մտքերնին ի՞նչ
դրած ըլլալնին յայտնեց .

Սաւ զօրութեամբ մը գողերուն
դէմ երթալու համար պատրաստու
թիւնները լքմնալով , դէպ ՚ի քարայրը
ճամբայ ելան , և ծմիւռիին սուաջնորս
դութեամբը դիւրաւ և առանց ձայն
հանելու ներս մտան : Երեք աւազակա
ները քուներնուն մէջ յանկարծակիի
դալով , ժամանակ չունեցան ամենեւ
ւին դիմադրութիւն ընելու : Երեքն
ալ կապուելով սայլի մը մէջ դրուեցան :

Մօռիս Յակոբին վրայ վաղեց , և
զանիկայ կապեց , որն որ բերդին հին
կառապանն էր . և ֆոխոլէնն ալ
ճանչցաւ , որ անիկայ էր իր այծեա
մին մայրը մեռցունողը . Հրամանատարն
ալ Վալթէոը կապելով ճանչցաւ որ
առ աւազակապեան էր , որուն հետ
ան օրը մարտնչեր էր՝ երբ Նիկողայոս
բարեբաղդաբարիրեն օդնութեան գաւ
լով իր կողմանէ անոր հետ ծեծկուեր
էր . և Ֆէնքանսդէյնի սեպուհն ալ աս
երրորդ գողը բռնեց կապեց :

Շուտ մը զանոնք կոստէն տա
րին , ուր ժողովուրդը շատ ուրախաւ
ցաւ աս գողերունքունուիլը լսելով , ու
րոնք ժամանակէ մը ՚ի վերիրենց գողու
թիւններովն և աւազակութիւններովը

խորունկ ցաւի մէջ ընկղմած էին ան կողմերը :

— « Ո՞հ , սիրելի իմ Արքիս , բաւ ֆոխովէն անտառապահին . ո՞ք չափ ես ինքզինքս եղջանիկ պիտի համարեմայս փոքրիկ այծեամբ ինծի նուիրելուդ համար . անիկայ աղնիւ ջրամանատաշին հետ նորէն տեսնուելու երջանկութեանը արժանի բրաւ հայրս , որ ատենօք ծառայութիւն մը բրած էր անոր . իս ալ ֆէնքանողէնի սեպուհին բարերարութեանցը արժանի բրաւ , և ուրախութեամբ կը տեսնեմ , որ իմ ձեռնատուն էրէվսյրիս բերդը կողոպատելու խորհուրդը ՚ի գերեւ հանեց . այսուհետեւ ո՞քչափ առաւել պիտի սիրեմիմ այծեամս » . — « իրաւ անանկ , պատասխանեց Արքիս . բոլոր այս բաներուն մէջ ճշմարտիւ նշանաւոր կապակցութիւն մը կայ . Եւ կ'ուրախանամայս այծեամբ քեզի տալուս համար , եղբոր անոր մայրը մեոցուցին , որովհետեւ սյո նուերս չէ թէ միայն քեզի օգտակար եղաւ , սիրելիդ իմ ֆոխովէն . բայց քու ծնողացդ և ֆէնքանսդէնի սեպուհին ընտանեացն ալ » .

Սառւգիւ վիոխտօլէն մեծ ծառայութիւն մը ըրած էր այս գերդաստանին, անանկ մէկ պարագայի մը մէջ որ բնաւ չեմք ուզեր լուսթեամբ անցնիլ, որովհետեւ այս երիտասարդը (վիոխտօլէն) զմայլելի ընթացք մը բռներ էր. վէճքանսդէյնի սեպուհին տղան պաշտպանելու համար անանկ սխալմունքէ մը, որ բոլորովին նման էր Վալթէոին այն սխալմանը, որով ինքինք դատապարտութեան տակ ձըսդած էր մենամարտութեան (տիւէլո) մը մէջ իր մէկ ընկերը մեռցընելով որ կերպով մը մարդասպանութիւն մը է. բայց ապաշաւանաց սուր խայթեր կը պատճառէ այն մարդուն, որուն սիրտը ամեն աղնիւ և վեհանձն զգաց մանցը դէմփակեալ չէ. ուստի հիմա այս դէպիքը պիտի պատմենք արժան եղած մանրամասն տեղեկութիւններովը մէկ տեղ,



ԳԼՈՒԽ ԺԴՎ

ՍԻՆԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ :

Հատ տարիներ անցեր էին այն երազանիկ օրէն ետեւ, երբ Ֆոխտոլէն իւր այծեամին հետ վեհքանսդէյնի բերդը ընդունուեր էր . և այն պատահական գիշերուընէ ետեւ, երբ դարձեալ նոյն այծեամը անանկ բնածին պաշտօն մը վարած էր . որ անհնար է ուրանալ, թէ Աստուած ասիկայ իր արդարութեան գործիք մըն էր ըրեր ոճրագործութեան առաջքն առնելու համար .

Աս դէպքերուն վայ քանի մը տարի անցնելէն ետեւ վրէտէրիկոս վըրանքօրթի համալսարանը խրկուեր էր . հոն իրաւաբանութիւն սորվելու համար, ըստ որում Անպուհը կը վախքէր, որ իր տղան բարեկիրթ և իր երկրին օդտակար ըլլալու կարող մարդ մը ըլլայ, թէ որ Վ. կայսրը որ մը բարեկալուկան կամ օրէնսդիտական պաշ-

տօն մը անոր յանձնելու ըլլայ :

Այսիւ ան տուեն Սեպու հին արշուն դաստիարակութեանը պարապող ուսուցչն պատուիրուեցաւ , որ ուշադրութեամբ տղուն խնամք տանի , և իմաստուն Փրէտէրիկուին հասակակից ուրիշ ընկեր մ'ալ տուին , ովն որ Փոխութեանն էր Փրէտէրիկուին մաեւ ըիմբարեկամբ :

Այս փոքրիկ բարի գիւղացին , ու ըուն բարերարները իրենց ընդարձակ ստացուածոց անաստավետութեան պաշտօնը կը սե իհականէին , իւո ապագայ արհեստին յարմար ուսմունքները բերդին . մէջ սորվիլ սկսեր էր , ուշագրութեամբ կարդալով ծառոց զանազան տեսակներուն , անսոց յարաբերական օդտակարութեանը և անսոց արժեքին վրայ խօսող գիրքերը . և վերջապէս ամենեւին բան մը զանց ըրած չեր անտառային անտեսութեան ամեն մասերուն վրայ ծանօթութիւն ստանալու համար . Հատ ճարտարութեամբ կը գրէր կը նկարէր բնականաձև տերեւներ և ծառերու ծաղիկներ . իւր մատղաշ հասակէն չոր վրայ ժողվելու գացած ատենը անտառներուն մէջ

գտնուած ամենախոքը ժժմակներն
 (պէօճէք) անդամ խորին ուշադրու-
 թեամբ մը քննած էր . մըջուններուն
 զարմանալի ժրաջանութիւնը և իրենց
 բունին (իւլվա) մէջ տիրած աննկարա-
 գրելի բարեկարգութիւնը միշտ զմայ-
 ևցուցեր էին զինքը : Եցրէք չէր կոշ-
 տացած խորհիլէ՝ որդին թիթեռնիկի
 (բիրվանէ) վայսուելուն և բնդեռն (տօ-
 նուզլան պէօճէյի) միջամին եռապա-
 տիկին այլտեղապութեանը վրայ . իւր
 հայրը բնական պատմութեան կարգէ-
 դուրս երեւոյթները անոր պատմով
 անոր սրախն մէջ եռանդագին փախաք
 մը ձդած էր բնութեան երեք կարդին
 մէջ սյամինքն կենդանական , բուսական
 և հանքային կարգին մէջ կատարուած
 հրաշալեաց խորին ծանօթութիւն մը
 ստանալու համար . հետեւաբար ո՞չչափ
 բարեբազդ համարած էր իրեն այն օ-
 րը , երբ Պիւֆօնի բնական պատմու-
 թիւն մը կրցեր էր ձեռք ձգել : Պանի
 որ Փրետէրիկոս համալսարանին մէջ
 իրաւագիտութեան և օրէնսդիտու-
 թեան ուսմանցը կը պարապէր . Փոխո-
 ւնալ իւր կողմանէ մէծ փութով պրտ-
 շը երութեան բուսաբանութեան ուսու-

մանը կը հետեւէր . և այս երկու պատանեաց ընթացիցը վրայ հսկող դաստիարակը շատ անգամ կը տեսնէր , որ երկուքնին մէկ տեղ գիշերուան մէկ մասը իրենց յիշողութիւնը խել մը օդակար գիտութիւններով զարդարելու և ճոխացընելու կ'անցնէին . — « Ապրիք տղաքս , կ'ըսէր անոնց . դուք մը շակին պէս կ'ընէք , որն որ գարնան ժամանակ կը ցանէ , ուրիշ եղանակի մը մէջ զանոնք ժողվելու համար . անոր պէս դուք պիտի բերկըրիք ուրիշ հասակի մը մէջ՝ ձեր գարունը աղէկ գործածելուդ համար » :

Փրէտէրիկոս իւր ժրաշանութեամբը գերազանց տաղանդի տէր եղաւ , որուն համար հարուստ սեղանաւորի մը որդի Ալֆրէտ անուն իր մէկ դասակիցը իր վրայ նախանձելու սկըսաւ . Ալֆրէտ իւր հօրը հպարտ վարմունքէն այն գաղափարին տէր եղեր էր , իբր թէ հարստութիւնը այս աշխարհիս մէջ ամեն բանէ գերառողն ըլլալու է . Ուստի օր մը դասերու աւարտմանէն ետեւքանի մը ուսանող տեղ մը ժողվուածիրաւաբաններուն խնդրոյ մը վրայ վիճարանութիւն կ'ընէին , և Ալֆրէտ

իւր բոլոր ընկերներուն կարծեացը հաշ
կառակը կը հաստատէր . Ասանկ Փրէ-
տէրիկոսը տեսնելով կանչեցին և վէճի
նիւթ եղած խնդիրը անոր առաջարկե-
ցին , զորն որ ան ալ Ալֆրէտին կար-
ծեացը հակառակ կերպով մը լուծեց .

— « Ես ամենեւին բանի տեղ չեմ
դներ պարոն Փրէտէրիկոսին որոշումը ,
ըստ Ալֆրէտ » .

— « Ես առ մասին իշխանութիւն
մը բանեցունելու չունիմ միտք , պա-
տասխանեց Փրէտէրիկոս . բայց իմ դա-
տողութիւնս այս ինչ կամ այն ինչ հե-
ղինակաց վրայ կը հաստատեմ . որոնք
խիստ յատուկ բանիւք խօսած են այս
նիւթին վրայ , և այս մասին ալ ըրած
դատողութիւններնին միշտ կը վաւե-
րացուի . երբոր արդարութեան ատե-
նին մէջ այս խնդրոյն վրայօք խօսք
բացուի » .

— « Պարոն Փրէտէրիկոսը միշտ իրա-
ւունք ունենալ կ'ուղէ » . պատվասխա-
նեց Ալֆրէտ , անոր ընտանեկան մա-
կանունը ծաղըելու կերպով մը արտա-
սանելով .

Փրէտէրիկոս անոր ըստ , թէ բր-
նաւ իրաւունք չունի ծաղը ընելու ա-

Նանկ մականուն մը , որ իւր հայրը
պատուաւոր կերպով մը կըէ . և ինքն
ալ ո՛չ երբէք չէր համարձակած ինքը
ծաղրելու համար պարոն սեղանաւոր
անուաննել :

— Թէ որ այդ յանդդնութիւնը
ունենայիր , ըստ Ալֆրէտ բարկու-
թեամբ , երեսդ կը թքնէի .

— Անանկ է նէ , Պագտն , ըստ Ֆրէ-
տէրիկոս , ի՞նչ իրուամբ դուն այն
համարձակութիւնը կ'ունենաս ինծի
դէմ , թէ որ պիտի բարկանաս . երբոր
ես քեզի դէմ , կամ առանց քեզի բա-
նի անդ դնելու գործելու ըլլայի նէ .
Ասկից զատ՝ շարունակեց Ֆրէտէրիկոս .
ես երեսս թքնել առլու երբէք արժա-
նի չեմ եղած . և ով որ թքնելու ըլ-
լայ ես անձամբ զանիկայ կ'ապահեմ .

— Թէոր ես ինքզինքս չի բռնէի ,
հիմա քեզի կը սորմեցնէի . ըստ Ալ-
ֆրէտ . իւր գաւաղանը հակառակոր-
դին դէմ վերցնելով .

Փոխաօլէն երկուքին մէջ անդը
նետուեցաւ . Ալֆրէտը յանդիմանե-
լով այս զիպուածին մէջ գէշ վար-
ուելուն համար . Ասոր համար Ալ-
ֆրէտ պինքը չը կեռչէ ածականներով
պսակեց .

— Գեղացի՛ . այո՛ , բայց չա՛ր , ոչ
եմ . ըստ ֆոխոլէն ծիծաղելով և իր
այս պատրաստական պատսսխանին վը-
րայ ամենքը խնդացնելով .

Այսու ամենայնիւ Ալֆրէտ ֆրէ-
տէրիկոսին դէմ կատաղութեամբ լրց-
ուած շարունակեց զանիկայ թշնամա-
նել , և իր պատասխանները պատուոյս
դպան ըսելով զանիկայ մենամարտու-
թեան հրաւիրեց . ֆրէտէրիկոս ձեռք
երկնցուց անոր ըսելով , թէ վաղը իւր
հրաւերին կը պատասխանէ . Ալֆրէտ
քանի մը ֆրէտէրիկոսին անտարբե-
րութիւնը կը տեսնէր կը վախնայ կոր
կարծելով աւելի ևս բարկութեամբ կը
լեցուէր , և կ'ըսէր , թէ մեծ վատա-
սրտութիւն ըրած կ'ըլլայ թէոր իրեն
հետ շուտ մը ասպարէվը չելէ , և մէս
ջերնին բացուած վէճը չի լնիցնէ , և
կը պատրաստուէր խումբէն մէկնիլ , և
երթալ շուտ մը ատրճանակներ բերել :

— Ո՞չ . ես չեմ թողուը անիկայ որ
բարերարի մը պէս կը յարգեմ այսօր
կոիւը ընդունելու . և կը յուսամ որ
մինչեւ վաղը դուն ալ պիտի խորհիս
քու հրաւերիդ անիրաւութեանը վը-
րայ .

Վորիտօլէնին այս ընդդիմութիւնը
նորէնոր նախատավից թշնամանքներ
վաստկցնել տուաւ իրեն , որոնց ժա
մանակակից հրատարակչի մը հետեւ
եալ իրաւալից խօսքերովը պատասխա
նեց .

“ Հատ սնանկարծ և պատռւաւոր
ո զգացմունքներէ զրկեալ մարդիկնեց
ո կան , որ մենամարտութիւն կ'ընեն .
ո քանիթէ Ճշմարտիւ քաջասիրտ մար-
ո դիկ . որոնք մեծ փախաքով կարգէ
ո դուրս կռուոյ մը մէջ իրենց արժա-
ո նաւորութիւնը ցուցնելով համբաւ
ո մը ստանալ կ'ուզեն ո : Եւ Փիրէտէ-
րիկոսին թեւեն քաշեց տարաւ . որն
որ երթալու առենը քսաւ իւր հա-
կառակորդին , “ Մնաս բարով , պա-
րոն , վաղը տեսնուինք , ձեռքս պիտի
նուիրեմ քեզի ՚ի նշան բարեկամու-
թեան . թէոր աւելի արդար զգաց-
մանց գառնալով , կ'ուզես ուրանալ
այս կռուոյն պատճառաւ ինձի դէմ
ունեցած առելութիւնդ ” : — Հատ ա-
ղէկ , պարոն , աւելի աղէկ կ'ընես սիրադ
ամուս բռնելու ճարր նայիս նէ
Այս եղաւ Ալֆրէտին չոր պատաս-
խանը : Տուն հասած ատեննին , Փր-

ըէտէրիկոս խոստացնել տուաւ ֆոր-
տօլէնը որ այս անցքերը իրենց դաս-
տիարակին ամենեւին չիմացընէ : “ Մեւ
նամարտութենէն կը սոսկամ , ըսաւ ա-
նոր . և քիչ մը ծաղը եղած ըլլալով ,
չեմ կարծեր որ այն աստիճան անարդ-
ուած ըլլամ , որ այսպիսի թեթեւ ա-
նարդանքի մը համար կեանքս իմ նրա-
մանեացս արիւնը թախթիւմ : Այսու
ամենայնիւ գիտեմ ալ ի՞նչ խօսքեր
պիտի խօսին իմ վրայօքս անարդելուս
համար այն պատույ կէաը , որ կը պա-
հանջէ մեռնիլ կամ սպաննել անխոր-
հըրդաբար ըսուած խօսքերու համար :
Ուսափ իմ վիճակս շատ գէշ է . ու
բամիշետեւ ի՞նչ կ'ըլլայ թո՛ղ ըլլայ չեմ
ուզեր որ զիս վատասարտութեան կա-
րող կարծեն , և միշտ անանկ մարդիկա-
ներ պատրաստ կան , որոնք անարժան
տեղը իրենց ընկերին համբաւը կ'աւ-
րեն ” :

Ֆորիտօլէն Փրէտէրիկոսին այս կեր-
պով պատասխանեց : “ Պահ մը առաջ
հրատարակչի մը խօսքերը լիշեցի , որն
որ մենամարտութեան վայ շատ դրս-
ուածներ ունի . մաիկ ըրէ՛ ինչ կ'ըսէ
դարձեալ այս մասին ” :

“ Անպատիւ կ'ըլուի , թէոր վաս
 տութեան նախատինքը անոր ստու
 գութիւնը ապացուցանող գործի մը
 վրայ հաստատուի այս գործը չըլայ
 նէ՝ զանիկայ ըսողին վրայ կ'իմայ . . .
 Արհամարհանքը մինակ զէնքն է , որ
 իր պատիւը ճանչցող մարդը պիտի
 գործածէ սուսերամարտին դէմ . . .
 Թէոր զուտ վրէմինդրութեան մը
 մէջ յանուն պատուոյ քանի մը առ
 ուարինութիւններ մացունելը յիմա
 ըսութիւն սեպուած է . և թէոր կը
 հաստատեն , թէ սկզբանց մէջ ասեւ
 լի մարդասպանութիւնը յանուն մեւ
 նամարտութեան օրինաւոր սեպուիլ .
 ուստի պէտք է ասանկ ըլլալը հա
 մարծակ յայտնել ու ինկերական օգա
 տին համար հրատարակուած աս իրաւ
 ացի առածնելով զօրացած . ես վաս
 զը քեզնէ առաջ որոշեալ տեղը պիտի
 երթամ , և թէոր Ալֆրէտ այս գիշեր
 օգտակար խորհրդածութիւններ ըրած
 չըլայ նէ . Պաքսն երեւելի փիլիսո
 փային ըսածին ճշմարտութիւնը պիտի
 հասկցնեմ անոր , թէ ալախապա
 շարմունքները իրաւացի զօրութենէն
 նուաճուելու են . Ես իմքոնելիք ըն-

թացքիս յատակագիծը բոլորովին գը-
ծած եմ. բնաւ չի պիտի մարտնչիք և
քու համբաւդ ամենեւին վեաս մը չի
պիտի կրէ այս դիպուածին մէջ պա-
տահելիքէն . այս մասին ինքզիքդ իմ
խոհեմութեանս և բարեկամութեանս
յանձնէ :

Տանը դուռը դեռ հասած չէին
ելքոր ֆոխտոլէն իր խօսքը լմնցուց
նէ . Ֆրէտէրիկոս գարձեալ պատուի-
րեց ամենեւին բան մը շըսել իրենց
դաստիարակին . և ան ալ խոստացաւ
այս մասին կատարելապէս հնազանդիլ .

Ֆրէտէրիկոս իւր ընթացից վրայ
հսկելու պաշտօն ունեցող արժանապա-
տիւ դաստիարակին բնաւ անհանգըս-
տութիւն չի տալու համար որչափ որ
խաղաղ դէմք մը ցուցնել կ'ուզէր ,
այսու ամենայնիւ սիրու չախազանց կը
նեղանար այն օրուան պատահած դէպ-
քին համար . և գիշերն ալ ամենեւին
չի կրցաւ հանգստանալ : Ես պէս ալ
ֆոխտոլէն . բայց սա կայ որ ասիկայ
հետեւեալ օրը երկու հակառակորդաց
մարտնչելու հնարաւորութիւն մը չի
թողելու համար աղէկ միջոցներ ձեռք
առած ըլլալով միտքը դրեր էր նտեւ

սուրբ Պրոյ հետեւեալ խօսքեցը ՚ի
գործ դնել . “Ա՞շտ իմաստուն մար-
դու մը խորհուրդ հարցուր ” . Այս
դեպքը բաւական ծանր կ'երեւար իւ-
րեն , և հետեւարար հետեւեալ օրու-
ան տեսութեան վախճանի համեւ-
մատ շուտ մը համալսարանին անօրէնին
պիտի հարցունէր պատահած վէճը և
անոր ցաւալի հետեւանքները .

Միքատէրիկոս առառանց կանուխ
ելեր էր և միոխոլէն ալ անոր քովո
գացեր էր .

Որչափ զարմացաւ երբոր ծանրա-
բարոյ դաստիարակը ներս մտնելով ը-
ստ . “Դիտէք ինչ որ պատահեցաւ եւ-
րէկ դասերուն աւարտմանէն ետեւ .
կը գովեմ միքատէրիկոսին երկայննառու-
թիւնը ու չափաւորութիւնը , և նմա-
նապէս կը գովեմ միոխոլէնին ալքըու-
նած ընթացքը : Եկայ քեզ առնելու և
Վաֆրէտին տունը տանելու , ա՛լ հակոր-
դի մը դէմը չի պիտի ելլէք , արդարու-
թեան զգացմունքներու դարձած է առ-
նիկայ , և իրեն համար ցաւալի է որ
որ երէկ մինչեւ իրիկուն , ձեզի պէս
երիտասարդներու չէ պատահեր . վասն
զի չէ նէ ասօր անկողինը ինկած չէր ըլ-

լար ծանր վերքերու պատճառապվ . . .

Այս լուբին Փրկարիկոսին սիրար կ գութ շարժեցաւ անոր վրայ որն որ առջի օրը այնչափ անիրաւութեամբ վարուեր էր իրեն հետ , և Փոխոլէն ալ սուրբ Գրոց հետեւեալ ճշմարտութիւնը կ'իմանար . և Վտանգը սիրողը վտանգի մէջ սիրտի կորնչեալ հւատի ելան Ալֆրէտին սունը գացին , որուն գլուխը փաթթուած էր , մենամարտութեան մէջ սուրի հարուած մը ընդունած ըլլալով . հացկերոյթի մը աստեն՝ ըպելիքներէն գլուխը տաքցած մենամարտութեան հրաւիրած էր զինքը իր ընկերներէն մէկը , որ առաւօտուն Փրկարիկոսին հետ անանկ վարուելու իրաւունք չունենալը կը ցուցըներ .

— « Օ իս տանկ վիճակի մը մէջ կը տեսնեմ՝ որուն արժանի եմ , ըստ վիրաւորեալը ձեռքը Փրկարիկոսին երկնցընելով . այս վայրկեանին կը ճանչնամքու ցուցուցած չափաւորութեանը բոլոր արժեքը , գիտեմ որչափ դրժքաղդ եմ , որ իմ գոտող բնութիւնս միշտ արգիլած է զիս քու Փոխոլէն բարեկամիդ սկես բարեկամմը ունենա-

լէ . վասն զի երէկ իմ անիրաւ բարկու .
թիւններս կը զսպէր և շատ յիմարու .
թիւններ գործելէ զիս ետ կը կեցը .
նէր ո :

— « Բու կողմանէդ ալ արժանիք
մըն է քու անիրաւութիւնդ ճանչնա-
լոդ , ըսաւ իմաստուն դասախրակը . և
քու գործքդ գիտցողներուն ամենն ալ
կ'ատեն հակառակորդը , որ չէ վախ-
ցեր քու դաստղութիւնդ շփոթելէն
օգուտ քաղելէ . բնաւ այս դասապար-
աելի գործը զանիկայ ու մականուան
չի պիտի արժանացընե :

Այս ճախորդութեան որչափ ցաւ
գգալնին Ալֆրէտին յացանելէն ետեւ ,
երեք այցելունեցը վիրաւորելոյն քովին
մէկնեցան , որպէս զի իր վճակին պա-
հանջած հանգստութիւնը վայելելու
կարութեայ :

Ալֆրէտ՝ իրեն եղած մեծ ինամոցը
շնորհիւը առողջացաւ . բայց այս սկա-
տահարին պատճառաւ տեսակ մը խելա-
գարութիւն եկաւ վրան , որ զինքը մինչեւ
՚ի մահ վշտացուց , իւր անզուսպ եւ-
րիտասարդութեան այս մէկ սխալան-
քին համար .

Յայտնիէ որ այս ծանր պարագային

մէջ Ջորիտօլէնին բռնած հաստատուն
և խոհեմընթացքը զի՞րը միէնքանս-
դէյնի գերդաստանին սիրոյն և ակնա-
ծութեանը արժանացուց : Դաստիա-
րակը այս առթիւ միրէտէրիկոսին հօրը¹
հետեւեալ խոռքերը կը գրէր , որոնք
միորիտօլէնին համար շատ պատուաւոր
էին , « Հաւատարիմբարեկամը զըրա-
ւոր պաշտպան մըն է , զանիկայ գրտ-
նողը գանձմը գտած է : » Եաւ միրէ-
տէրիկոս ալ արդէն շատ կը սիրէր իր
երիտասարդ բարեկամը , սկըսաւ աւե-
լի ևս պատուել զանիկայ՝ իր հարազատ
եղբօրը պէս :

ԳԼՈՒԽ ԺԵ :

Բարի Թորիտօլէնին մեծնալը և չար թիեւակին սղբալի
վախճանը :

Մենամարտութեան պատմութե-
նէն տեսնուեցաւ , թէ միրէտէրիկոս
ո՞րչափ ինքզինքը երջանիկ կը համարէր

պղտի այծեամբն միջոցովը Թոխտօլէն
Նը ճանչնալուն համար , և կը տեսնուի
նաև , թէ որչափ Փէնքանսդէյնի սե-
պու հը կ'ուղախանար Թոխտօլէնը բեր-
դին մէջ առնելուն և իւր տղուն քո-
վը գնելուն համար .

Երկայ դիպուածիս մէջ Թոխտօ-
լէն նոր ապացոյց մըն ալ տուաւ իւր
բարեսրտութեանը : Փիէոիին թշուառ
վիճակին վրայ գթալով , իբր շնորհ մը
խնդրեց երթալ և զանիկայ իւր բան-
ախին մէջ տեսնելը : Ծատ երջանիկ հա-
մարեց ինքովինքը երբոր այս մասին հր-
բաման առաւ : Ուստի հետք անուշե-
ղէն ուտելիքներ առած պատժապար-
տին ներկայացաւ , աղէկ գիանալով ,
որ բանափ մը կերակուրները շատ քիչ
կ'ըլլան , և իր տարած անուշեղէններն
ալ իր յատուկ կերակուրէն հանած էր .

Բայց թիէոի Թոխտօլէնին գէշ
ընդունելութիւն ըրաւ :

— « Հոս ի՞նչընելու կուգաս , ը-
ստ խստութեամբ . իմ թշուառու-
թիւնս ծաղը ընելու համար » .

— « Աստուած չընէ , պատախա-
նեց Թոխտօլէն . ես քու վիճակիդ վըշ
ստակից ըլլալու և կրցածիս շափ քեզի

միսիթարելու կուգամո» :

— « Ես քու գթութեանդ կարօտութիւն չունիմ. և ես ալ Յակոբին պէս կը մասածեմ, թէ շատ գէշ ըրինք քու չար այծեամդ իր մօրը հետ չի մեռցունելնուս համար . և քեզի ալ այս առօթիւ անդիի աշխարհքը երթալու անշաղիր մը չի տալնուս համար » :

Բանտարգեալը այս խօսքերը վիոիս տօլէնին՝ գէմ մեծ անիրաւութեամբ քրթմնջեց (մըրըլտանմադ) : Բայց բարի պատանին այս խօսքերուն վասար ամենեւին չի սրամնեցաւ , և ընդ հակառակն իր բարեսրաւութեան խօսքերը կրկնապատկեց անոր գէմ , որ իր հետ այսչափ գէշ կը վարուէր : Պաղասեցաւ անոր , որ իր վարքը վոխէ , և մանեսւանդ իր դատաւորներուն հետ զղշմամբ խօսի , որպէս վի անոնց գութը շարժէ իր վասար : Իր խօսակցութիւնը ժամե մը ՚ի վեր կը տեւէր ելքոր երիտասարդ պատժապարտին մայրը վաս հասնելով իր խօսքը ընդմիջեց :

Խեղճ Մատըլէն իր աղուն պատահած աղէտալի դիպուածը լսելով անոր թշուառ միճակէն աւելի իր տկարութենէն պատճառած յանցանքներուն

վրայ կ'ողբար :

— « Այս , մայր իմ , ըստ անոր թիեսի , թէ որ դուն իմ հօրս օրի նակին հետեւելու՝ և անոր պէս իմ առաջին սխալմունքներս շտկելու՝ և զիս ալ արժանաւոր կերպով ուղղելու ըլլայիր , զիս անշուշտ ասոր հոս չեիր տեսներ . . . բայց ինչ և իցէ ճակատագիրը սցովէս ուղեց , և ես ալ իմ ճակատագրիս հնազանդելու եմ» :

Խեղճ Մասրբէն գետի պէս արցունք կը թափէր , և իր տղին խոստացաւ երթալ իրեն համար բարեխօսել :

Միլորբինկին բարի ժողովդապետն աղեկաւ այս երիտասարդ բանաւարդ եալը տեսնելու , Աւետարանին այս արժանապատիւ պաշտօնեայն աղէկ կը ճանշար սա հետեւեալ որբազան խօսքը :

— « Բու երկնաւոր հօրդ պէս գը » թասիցտ եղիր » : — Ես քու քովդ կուգամ , տղաս , ըստ թիեսիին ուրովհետեւ Քրիստոս աս պատուելը ըրաւ ամեն մարդու , « Ամենեւին մի՛ հեղշ գաք թշուառներուն տես երթալու ասանկովմարդասիրութեան մէջ պիտի և հաստատուիք . Ամենեւին ետ մի՛

» կենար տըտմութեան մէջ եղողները
» միսիթարելէ , և լացողներուն հետ
» ո ալ լաց ո , — « Ո՞հ . ես ինքվինքս
թող պիտի չի տամ անանկ ցաւի մը մէջ
ընկղմիլ , որ բոլորովին անօդուտ է , պա-
տասխանեց թիեռի . ես անանկ մար-
դոց հետեմ , որոնք ինքվինքնին պաշտ-
պանել գիտեն . . . :

» Վայրկեան մը վախէս մոռցայ , որ
ես անոնց սեղանակիցն եմ . ինծի անի-
ծած պիտի ըլլան վիրենք քարայրին մէջ
յանկարծ բռնել տալուս համար . բոյց
դրամին յոյոր կորսուած չէ . ես անկեց
՚ի վեր աղէկ մտածեցի միջոց մը կայ
թէ՛ անոնց և թէ՛ իմ օդոխս համեմատ
կարգադրել » :

— « Սիրելի տղաս , պատասխանեց
արժանի հովուապետը . ո՞ւշափ իրաս
կառը կտոր կ'ըլլայ ստութեան ճամբու
մը մէջ մանելու դիատուորութիւնդ
մտածելով : Հաւաաա՛ ինծի ճշմար-
տութիւնը ըսելու մի՛ ամրչնար , վասն վի
անանկով հոգիդ կը միսիթարուի . քու
դատաւորներդ ան ատենը կրնան քու
համարձակութեանդ վրայ ակնածու-
թիւն ընել . և քու երիտասարդութեա-
նըդ վրայ խշխըշալ » .

Այս բարի խրատները , որ կուտար
մարդասիրութեամբ լցեալ և փորձա-
ռու մարդ մը , արհամարհանօք ըն-
դունուեցան և պատուելի հովուապե-
ար ցաւելով հասկըցաւ , թէ իր յոր-
դորանեքները իոր յուսոցածին չափ պը-
տուղ չի պիտի բերեն .

Խիստ սրտաշարժ և քաղցր խօսքեւ-
րով երիտասարդ բանտարդեալը զղջման
և անկեղծութեան ճամբան բերելու
կը ջանար . Մաեկնելու ատենը Սուրբ
գիրքին սա խօսքերը զուբցեց անոր .
« Ճըշմարտախօս մարդիկները , իմաս-
» տութիւնափափ դանան և մինչեւ մահ
» երջանիկ պիտի ապրին . »

Տկարամիտ մարդիկ ցաւակի հակա-
մատութիւն մը ունին համոզուելու
այն յանդուդն զլուխներու , որոնք
հեշտ բարոյական մը կ'ուսուցանեն ի-
րենց , և թիթէոին ալ չեր կրնար Վալ-
թէոին իր սրակն վրայ տպաւորած բա-
րոյականը մերժելու հաճիլ . Երբոր այս
մարդը (Վալթէո) զաստատանական
ատեանը ելաւ զեղջի եկած պատժա-
պարափ մը պէս խոնարհութեամբ ներ-
կայանալու տեղը , իր գասակիցներուն
հետ ժպիրհ դէմքով մը ելաւ ատեան ,

որպէս թէ մարդկային ընկերութեան
ոստիսը (տավաճք) ըլլալ կ'ուղէր:

« Հատ իրաւամբ է , ըսաւ քանի մը
խօսքերէ ետեւ , որ ես ապստամբեցայ
մեր դարը բարեկարգելու համար . ո-
րովհետեւ ասօրուան հզօրները ամե-
նեւին բան մը ընելու յոյս չեն իտար .
իրենց բարեկեցութենէն ՚ի զատ ուրիշ
բան մը չեն մտածեր : Ստեղծիչը ու-
զե՞ց որ ոմանք ամեն բան ունենան , և
ուրիշներն ամենեւին բան մը չունե-
նան . ո՞չ . ասիկայ իւր բարեկարգ ըն-
թացքին և արդարութեանը ներհակ
է , լյենք նայեցանք , որ հաւասարա-
կշուութիւնը մարդոց մէջ հաստատուի ,
որովհետեւ մենք բարեկարգող մարդիկ
ենք , պէտք է որ հին վարդապէտու-
թիւնները անհետ ըլլան . . . : Բոլոր
տիեզերք պէտք է որ բնական օրէնքով
կառավարուի , բնական օրէնքով . . . : Ան-
ատենը մեզի պէս մարդիկ մարդկային
սեռին բարեկարգող պիտի համար-
ուին . . . » :

Այո՛ , այո՛ . պօռացին դաւակիցնե-
րը և մինչեւ անգամ թիէռին ալ .
մենք բարեկարգող մարդիկ ենք . մենք
նորոգիչ ենք » :

Ատեանին դատաւորները այս օտարութիւն և դարշելի սկզբունքները լսելով ապշեր մնացեր էին։ Երբոր Վալթէո խօսքը վեցջացուց, նախագահը հետեւ եալ կերպով խօսեցաւ։

« Ինական օրէնքը տմեն կրօնքի մէջ կը դանուի, մինակ մնայով չի կրնար օրէնք մը համարուիլ. բայց հոս վիճաբանութեան տեղ չի. միայն այս ատեանը ելլող մարդոց գործքերը քննելու պաշտօն ունինք։ Երանի թէ բանը միայն ասոնց ապերատան խօսքերուն քննութեանը վրայ ըլլար. ան ատեանը միայն բանստարդութեան կը դատապարատուէին, որպէս զի հոն լաւագոյն խորհրդածութեանց զբաղին։ Դժբաղդաբար այս մարդիկները զինուորեցան իշրենց սկզբունքները հասարակաց ճամբաններու վրայ ՚ի գործ դնել սկըսան. . . ասիկայ դիմապարատութեան արժանիէ. . . թիկուիին չափազանց երիտասարդութեանը պատճառաւ պէտք է ոչ այս արդարսւթեան ատեանին անոր տալիք պատիմը թեթեւ ըլլայ, անոր կրելիք պատիմը ըլլայ բանափ դատապարտութիւնը. . . . Երիտասարդ, շարունակեց նախագահը. ամենեւին

յոյսս կորառւած չէ քեզի համար + մեր
տիրոջը գթութիւնը մեծ է անոնց հա-
մար , որոնք նորէն առաքինութեան
ճամբան մանել ուղելու ապացոյցներ
կուտան . ուստի քու ապադայդ քու
ապառնի կամքէդ կախուած է ..

“ Ծատ աղէկ , ըստ թմիէոի ինք-
նիրեն , լսելով , որ իր կեանքը իւեն
շնորհուած է . անշուշտ ես ասկէց
կերպով մը կը փախչիմ կ'ազատիմ , և
վալթէոին ինծի ըսած քաղաքը կ'եր-
թամ ” .

Աստուած ուրիշ կերպով մը բե-
րաւ այս աւազակ զեւտացիին վախճա-
նը , վասն զի բանտը դրուելէն քիչ մը
ետեւ մեռաւ , իւր խեղճ մայրը ցա-
ւով անցուց իւր ծերութեան օրերը :

Ի՞նդ հակառակն՝ ֆոխոլէն իւր
ծնողացը ելջանկութեանն և ուրա-
խութեանը պատճառ եղաւ . ֆէն-
քանսդէնի սեպուհը իւր բոլոր ըս-
տացուածոյը վերակացու ըբաւ զանիւ-
կայ , սեսնելով անոր ստացած գիտու-
թիւնները , առաքինութիւնը , իւր
մաքուր վարքը և բարեպաշտութեան
զգացմուքները՝ որոնք առաքինութիւ-
նը սիրել և ՚ի գործ դնել կուտային
անոր *

Հայրեր ու մայրեր իրենց տղոցը
կը պատուիրէին , որ անոր օրինակին
հետեւին : Եռւզէ՞ք որ ամեն մարդու
աչքը մտնէք և սիրելի ըլլաք , կ'ըսէին
անոնց , ամեն ճիգերնիդ թափեցէք
ԸԵՐԻ ԳՐԱԴՈՒՅՆԵԿԵ Նմանելու
համար : Եռւզէ՞ք որ թշուառ ճակա-
տագրէ մը և խայտառակ վիճակէ մը
աղատ մնաք , չը օձիւրին ընթացքին
նմանելէ զգուշացէք :



ՅԵՒԿ ԳԼԽԱՑ

ԳԼ. Ե.	Գաւիտունին պղայութեանը և ձը-	
	նողացը Հրայ ստեցած սերը :	5
ԳԼ. Բ.	Անդատին մէջ պատահած դէռ-	
	ստածը :	9
ԳԼ. Գ.	Ակողայանին պատահած ոժուա-	
	դութեան մը :	16
ԳԼ. Դ.	Անակընկալ օդնութեան :	21
ԳԼ. Ե.	Ուշեւին մանկութեան եւր գէշ-	
	հակածիպութեանները :	30
ԳԼ. Զ.	Յովհաննեսին մահը . զար մայե-	
	սչն մօրը դէմ անհնազնութութեան	
	մէջ իւր գործուի :	37
ԳԼ. Ի.	Մայեւտ աշերդութեան իւր մոնե :	43
ԳԼ. Բ.	Մայեւտին քախուապը .	52
ԳԼ. Ծ.	Փախստականին ստաշիաց մէջ	
	մոնելը :	58
ԳԼ. Ժ.	Ա-աշիաց ստեցած իրօնիւր :	64
ԳԼ. Ժ.Ը.	Ա-աշիաց ուստադրութեան :	70
ԳԼ. Ժ.Ը.	Ա-ածեամը ուստադրութեան քո-	
	ճը իւր հանե :	79
ԳԼ. Ժ.Գ.	Գառնիքուն բանուիւր :	88
ԳԼ. Ժ.Գ.	Ունամարդութեան :	93
ԳԼ. Ժ.Ե.	Ունամարդութեան մանալը և	
	մայեւին պատիւր գափինալը :	107

ՎՐԵՒՊԱԿԱՔ

Թ

ՄԻԱՅՆ	ԵՐԵՎԱՆ	ՏԵՂՄԱՆ	ՌԱԴԻՎՈՒԼ:
-------	--------	--------	-----------

6	23	առանկ	առանկ
.	.	Հոգինիս	Հոգինիս
14	4	Անսնք	Անսնք
18	3	վաղեց	վաղեց
25	17	մ'ընէր	մ'ընէր
41	3	տէւել	տէւել
50	25	հոդ	հոդ (ոմանց մէջ)
54	19	կը կարձեր,	կը կարձեր,
66	7	հագուստներով	հագուստներովս
68	10	(անխելք տղայ)	անխելք տղայ
95	9	(բիրժանէ)	(փէրլանէ)
..	11	տիկին	տիկ
101	2	այս	այս
104	15	Գիշտէք	Գիշտեմ
...	21	հակոր-	հակառակոր-
105	13	ըպելիքներէն	ըմպելիքներէն

84
 P-36

(5)

1712

2013

